



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



1874

1999

४

224



ԱՇԽԱՐՀ

四三

ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ  
W.S.U.S ԲՈՒՆ

ԵՀ ԿՈՄ

ՀՈՍ ԱՒ ՀՈՆ

ԳՐՈՒԱՅՔ

ՅԱՐՈՒԹԵՐՆ Զ. ՄԱՆՈՒԿԻ

ԱՄՊՈՒՑԻՑ



Կ. ՊՈՒՐ

Ն Ա Դ Պ Ա Ր Տ Ի Շ Յ Ա Խ Ա Ն Ի Ւ Մ Հ Ա Կ Ա Խ Ա Ն

1874



ԱՇԽԱԲԱԴ

ԿԱՍ

ԱՊԱՀՆԱՐՈՒԹԵԱՆ  
ԱԶԱՏ ԲԱՄԱԳ

ԵՎ ԿԱՄ

ՀՈՍ ՈՒ ՀՈՆ



ԱՇԽԱՐՀ

ԿԱՄ

ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ  
ԱԶԱՏ ԲԱՆՑ

ԵԽ ԿԱՄ

ՀՈՍ ՌԻ ՀՈՆ

1768

ԳՐՈՒԱԾՔ

ՅԱՐՈՒԹԵԱՆ Զ. ՄԱՆՈՒԿԻ

ԱՄՐԱՎՈՅՆՑ



ՏՊԱԳՐ. Ս. Ղ. ՊԱՐՏԻԶԱՆԵԱՆ ԵԽ ԸՆԿ.  
28/53-62

9-

ԽԵՂՋ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Աշխարհային օրինաց (Բնութեան) ընդարձակ տէսարանին մէջ , մարդոյս կէանքը լուսաւոր ու կոյր երազ մ'կասոր մէջ խանճարուրուած սահուն բայց քափառիկ դերը դժբաղդաբար դիտողութեանց տիսուր քանձրութիւնն եղած է :

Կենացս մէջ անդամմը ինչ բանի համար աշխարհ եկած ըլլալս քառորդի մը չափաչքիս առջեւը առած ատենս՝ մէկէն միտքս եկաւ թէ « մեռնելու համար ծնած եմ եւ մեռնելու համար կապրիմ »: Աւելի յառաջ երթալով քառորդս կրկնապատկեցի , եւ խորհրդածութիւնս երջանկացնելու հնարքով քրափնք թափեցի , եւ խղճիս հանդարտութեան , սակայն ճշմարիս հանդարտութեան պէտք եղածը չշանացի ի գործ գնել , եւ յաջողեցայ ի Տեառնէ վարձատրուելով :

Մինչեւ ցայս վայր յուսահատ էի , եւ ահա անաց երջանկութիւն կը բարեւեմ . վա՛ռք Բարերարին : Անյողղողդ հանդարտութիւն մ'ունիմ իրզնի . եւ այս այն ատեն պլափ կրկնապատկի , երբ ընթերցողք չերմ ընդունելութեամբ պատուել բարեհաճին զրուածքս , զի ինչ անկապուտ երջանկութիւն կայ աշխարհիս վրայ առաւել ըղձակի քան զայն , որ ամենուա համար պաշտելի եւ անըսպառ բարեաց աղբեւը մ'էի :

Երա՛ւ է որ մարդս ամէն ինչ բանի որ ձեռք

28. 1069

1069. աւ

զարնէ , ամէն աստիճանի անձանցմէ թէ բամբասողներ պիտի ունենայ եւ թէ ջատագովներ : Աշխարհիս մէջ չկայ այնպիսի բան մը՝ որ միօրինակ ամէն հասակի , ամէն դատողութեան , ամէն քմաց կարենայ կատարելապէս յարմարիլ . մէկը բան մը կը սիրէ , եւ միւսը թեւեւս ատէ զայն : Ասոր միակ ճարն է փութալ որ ներկայացեալ իրը , որքան որ հնար է , ընդհանրութեան մեծագոյն մասէն գտնէ իւր փափաքած համարումը :

Խմ ՛մսիս գալով գրուածքէս ընդունելութիւն չգտնեմ ալ , դարձեալ գրուածքս ինձ համար անվհատելի պարծանք մ'է , այնպիսի պարծանք մը՝ որով Ստեղծողիս ամենալուր հոչակը պաշտպանելու անկեղծ աշխատանք մը թափած պիտի ըլլամ՝ Եղբարցս կը զրեմ , բայց վարձքս Աստուծմէ կ'սպասեմ : Դատաղութեանց համեստափայլ բայց խրոխտապանծ ալեաց մէջ ցօղած գողգոջիւն կաթիլ մ'է սա , զոր կընծայեմ բնութեան ընդհանուր Վեհապետին յօդուա հոգւոյս :

Փտուն մարմնոյս համար տարիներ վասնելով արհեստներ ոսվիրեցայ , որպէսզի անցաւոր կեանքս հանգիստ անցնեմ . հապա մնուի մարմնոս մարմնաւորաբար երջանկացնելու դիտմամք եթէ այսչափ աշխատեցայ , կենդանի եւ կենդանարար ճըշմարիտ հոգւոյս փառաց համար ալ միթէ՞ ամօթէ եր ճակտի չարչարանքներ կրելս , - երբէք . ուստի հեռք առի զօրաւոր ժամերս ու ապիկար գրիչս , եւ մըտքիս հետ բարեբաստիկ վիճաբանութեան մտայ : Նիջնիրենս ի՞նչ ըսել է կըսէի . « ծնայ եւ կապրիմ մեռնելու համար » : Եթէ լոկ մահս էր լոկ փրկութիւնս , ուրեմն հարկ չկար կենացս աւարտման

վերջին վայրկենին իղձեր ունենայի՝ եւ եթէ ձեռքէս գար , դեռ շատ մը տարիներ ապրելու իղձ կունենալիու

Գանի որ լոկ բնութիւնն էր իմ իշխանս , անոր բոնաւոր իշխողութեանը ներքեւ ի՞նչ համարձակութեամբ սէր (1) պիտի յղանայի իշխանիս դիմագարածութիւն ընելու մեռնիլ չուզելով :

Հասկցայ , որ այդ կամքն եւ ուշադրութիւնը , եւ աշխարհէս վայրիկ մի չզատուելու ունեցած սէրս աներեւոյթ Ձեռքէ մը պարզեւեալ էր ինձ , որ մարմնոյս հետ պատերազմ բանալու հետ էի աներեւութապէս : Ըսել է բնութեան գերին չէի , այլ սիրոյ

(1) Անրան կենդանիք ալ կղգան այս սէրը , սաւկայն անոնցը մարդոյս զգացմանցը նմանելու մասնին կեղծիք (թաքլիթ) մը ըլլալով , լոկ զրդում մ'է : Եւ Ստեղծողը՝ անոնց (անրան կենդանեաց) մեղի թէ երեւութապէս կենդանի օրինակ ըլլալու օրինակ բարելաւութեան , և թէ գործնականապէս մեր պիտոյից հոգացողութեան համար այն շարժուածքն ու դրդումը տուած է :

Մենք որ աչքի տակ կինող ուրիշ արարած իշխան մը չունինք մեր վրայ , մենք որ մեր ապրելէն զօրաւոր համ կառնենք , քանի որ կատարեալ բանականութեան տէր ենք , և գերազոյն քան զամենայն ստեղծուածս , անոնցմէ (անրան կենդանիներէն) օրինակ առնելով , ուզզել ջանալու ենք մեր ընթացքը . զի անոնք որ՝ աշխատանք ու հնարագիտութիւն ունին բնազդմամբ իւիք , մենք ինչու համար չաշխատինք , ու մեր բանականութեան անդուագական արժանիքը կործանելու ետեւէ ըլլանք , մեր ազատ իշխանութեան պատիւը մեղի օրինակ ու գործիք ըլլալու դատապարտուած անրան կենդանեաց ոտքերու տակ տարածելով :

կ

անմահ սիրոյ, ուսկից լոյս մը կ'երեւէր ինձ՝ որպէս  
զի իմանամ, թէ քանի որ երազէ մը այսչափ զատ-  
ռուիլ չէի ուզեր, հապա ճշմարդա կեանքս ի՞նչ աս-  
տիճան քաղցր պիտի ըլլայ, եթէ աշխատիմ ու յաջո-  
ղիմ դայն ձեռք ձգել :

Այս տեսակ խորին խորհրդածութեանց գրգիռ-  
ներով այնչափ տաքցած էի, մինչեւ անդամ վեր-  
ջին վայրկենիս հետ ալ հաշտուեցայ, արտօնութիւն  
տուի անոր թէ ընելլիքը ատեն մը յառաջ ընէ, զի  
կուզէի մահը դողացնել, եւ սիրաս զովացնել երկ-  
նաւոր յոյսերով։ Մահը դողացնելու համար նեղը  
մտայ, եւ առաքինութիւն սովորելու հետ էի :

Առաքինութիւնն ներհուն ու ծերունի գասատուն  
գլխաւոր պատուէր մը տուաւ ինձ, որ ականջիս օղ  
ըրի. «Որդի, բաւ. մի՛ խզդեր արժանիքդ յիմարա-  
մբսութեան մէջ, հոգւոյդ հաւասարի հաճոյքը գդուէ  
միշտ, կենացդ ամէն մէկ ժամերը խղճիդ միօրինակ  
հանդարտութեանը համար ծախէ։ Ո՛ւր որ ալ եր-  
թաս, խիղճդ հետդ տար, որ օր մը երկնաւորին  
առջեւը ենելու համար՝ պատրաստած արժանիք  
ու պատիւ ունենաս, որով համարձակ կարենաս  
ոլարծիլ յերկինս յաւիտեանս հրեշտակաց եւ սրբոց  
հետ ընդ հովանեաւ թեւոց Աստուծոյդ, եւ վա-  
յելել յանպատում ի կեանս» :

Այս խօսքերուն վրայ երկար խորհրդածութեանց  
մէջ ընկղմած՝ դարձեալ գրիչս ձեռք առած սկսայ  
գրել, ինչ որ անցաւ իմ ու շաղրութեանս ու նպա-  
տակիս ճամբուն մէջ։ Երանի՛ անոր, որ կորուսած  
թանկազին կորուսալ որոննելու կելնէ ու կը գտնէ,  
եւ ձեռքէն մէյ մ'ալ չսահեցներ խոհեմութեամբ ու  
զգուշութեամբ. եւ կը տքնի միշտ մեռնելու համար

ապրելու տեղ, ապրելու համար մեռնիլ, եւ յահ-  
ուամբ փրկութիւն առնուլ, եւ փրկութիւն տալ այ-  
լոց, այսինքն Աստուծութեան համար ամէն զոհո-  
զութիւն յանձն առնուլ :

Առաքինույն ճշմարդա հարստութիւնը այս է.  
ասով կօրհնուի եւ պիտի օրհնուի անունը ա-  
մէն տեղ, անսմռաց յաւիտենական անմահ յիշա-  
տակներ թողլով։



## ԱՍՏՈՒԹՅ

ԱՍՏՈՒԹՅ համայն հրաշալեաց հիապանծ  
անքննելի և անկշռելի էական ու սկզբնական  
տարրն է : զԱստուած տեսնող չկայ , քանդի  
մարմնաւոր աչքով և անհնար է առանց մեռ-  
նելու տեսնել զայն : Մարդոյս մարմինը խիստ  
տկար ըլլալուն պատճառաւ չներէր որ Աս-  
տուծոյ փառաւոր և լուսափայլ գէմքը կա-  
րենայ տեսնել : Զափազանց վիշտ , կարգէ  
դուրս ուրախութիւն և ուրիշ չափազանցու-  
թեամբ կատարուած բորբոքողական կիրքեր  
խիստ շատ անդամ՝ կաթուածամահ ըրած են  
զմարդ : Այսպէս ալ Աստուծոյ գէմքը՝ որ  
անպատմելի չափազանց և կարգէ դուրս ու-  
րախութիւն և հրճուանք պիտի պատճառէր ,  
ցոյց տրուած ատեն մեզ , և մենք 'ի հարկէ չը-  
պիտի կրնայինք գիմանալ և զգացած ուրա-  
խութենէ մահակործան պիտի ըլլայինք ան-

շուշտ, ասոր համար էր որ աշխարհիս ստեղծմանէն ի վեր և մինչև վերջը Աստուած երբէք իւր աստուածային սքանչելի դէմքը ցոյց չէ տուած իւր երանելեաց և ցոյց չպիտի տայ յաւիտեան :

Աստուածոյ բուն դէմքը <sup>(1)</sup> մեր հոգին <sup>(2)</sup> միայն պիտի կարողանայ տեսնել անդին, այն ալ անկէ փչուած ըլլալուն դողտը համարձակութեամբ :

Աստուած աշխարհի իւր եղականութիւնը ու բովանդակ բնութեան տէր և արարիչ ըլլալը՝ մեզի բնութեան մէջ պարգեւած կարդաւոր օրինակներէն զատ՝ աներեւոյթ զրութեանց շքեղ պյտերով ալ հաստատած է :

Բովանդակ բնութիւնը <sup>(3)</sup> բե՛ր մէյ մը աշ-

<sup>(1)</sup> զԱստուած տեսնող սուրբեր շատ կան, բայց տեսիքով կամ այլակերպեալ միջոցաւ :

<sup>(2)</sup> Եւ հոգին աներեւոյթ փիւն մը ըլլալուն աղագաւ սա միայն արտօնութիւն ունի աներեւոյթ Աստուածոյ մը դէմքը տեսնել արժանանալու :

<sup>(3)</sup> Բովանդակ բնութիւնը թէկ օրէնքով կը շարժի, աչքի ցնողական երեւոյթ մ'է : Ասոր մէջ հաստատուն բան մը չկայ : Զեռքի տակ ինկած առարկայ մը՝ զոր մենք հաստատութիւն կը կարծենք, ցնորք մ'է : Առարկայները պատժուելով ըստածիս ճշմարտութիւնը երեւան կենէ . կրակը բնութեան իսկական փորձաքարն է : Ամէն հաստատ կարծուած բաներ կրակը նետածիդ պէս կայրի ու բան մը չը-

քիդ առջեւ, բա՛ց միտքդ, սուրցո՛ւ խելքդ, թօթափէ մտքիդ ժանդը . տե՛ս հիմա ահա աշխարհ, ուր կաս . . . այս ընդարձակ դաշտը, ուր ամէն առարկայի վրայ անհրաժեշտ պարտուց օրէնք մը կը տիրէ բնականօրէն :

« Ի ոկրաննէ արար Աստուած զերկին և զերկիր : Եւ երկիր էր աներեւոյթ և անպատրաստ, և խաղայր ի վերայ անդնդոց, և Հոգի Աստուածոյ շրջէր ի վերայ ջուրց » : Այս խօսքերը կապացուցանեն մեր ըստածը, և Աստուած ինչ որ այս բնութեան մէջ մեղ քարողած է իւր Ս . Գրքերով, ամէնքն ալ մեղ ընդունելի ընել տալու համար՝ այլ և այլ օրինակներով նոյն իսկ նոյն բնութեան մէջ վեհանձնաբար ներկայացուցած է : « Եւ խաղայր

մար ձեռքի տակ իյնող : Հողը՝ որ չհալիր, կը կարծուի ըստ ինքեան, եթէ մէջը գտնուած հանգեցը մէկիկ մէկիկ զատուին, և զրոյ մէջ լուծելի ընել տալու համար՝ ուրիշ այն մետաղներուն բնութեանը յարմար մետաղներու հետ միացուի, ու զրոյ մէջ լուծուի, յետոյ կրակի վրայ եռացուի, բան մը չթողուր մնացորդ և ահա այն ձեռքի տակ ինկած առարկայն (հողը), անշօղափելի ըլլալէ ետքը բոլորովին աչքի անտեսանելի կըլլայ, կցնդի կերթայ : Ասկէց յայտնի է, թէ մեր աչքին ու ձեռքին տակ ինկած բոլոր երեւոյթք աներեւոյթք են, և իրօք կը հաւաստուի միանդամայն թէ՝ անոնք աներեւոյթ Զեռքի մը արդիւնք են : Աներեւոյթ տարրով գոյացած և աներեւոյթ վախճան մը պիտի ունենան :

(Երկիր) ի վերայ անդնդոց , և հոգի Աստուծոյ քրջէր ի վերայ ջուրց , ըսելով Աստուածաշունը չհասկնալու է . թէ առաջ ջուր կար , և Աստուծոյ Հոգին անոր վրայ կը քրջէր , բնաւ Աստուծմէ զատ առաջ ուրիշ բան մը չկար , աշխարհը երեւան դեռ չեւած . այն խօսքերով Ս· Գիշքը մեղ իմացնել կուզէր Տերոյ աշխարհը ստեղծելու նպատակը :

Իրբեւ առաջնորդ իւր նպատակի յառաջդժեմութեան այն խօսքերը կուզէ : Ջուրը՝ Ինք (Աստուած) ստեղծելէն և Հոգին անոր երեսը քրջելով այն ատենէն մեղ իմացնել կուզէր օրինակաւ մը թէ՝ միշտ մեր Հոգին վերէ , բարձր է քան զամենայն առարկայս , ու ոչ չընչութիւն չկայ անոր , զի զոչնչութիւն իւր ներքեւն առած է , ու վրան կը քրջի ինք : Դեռ աշխարհ չստեղծած , Աստուծոյ այս յարմար կերպով իւր նպատակը յայտնելը , զաշխարհ ստեղծելէն ետեւ զանի կանոնի տակ և օրէնքի ներքեւ « պիտի դնէն » կիմացնէր :

Դարձեալ ուրիշ կերպով այս ցնդական երեւութիւն (աշխարհի) Աստուած յատուկ օքէնքներ սահմանած ըլլալը , դեռ մարդու չըստեղծած ցուցուց : Երբ զԱդամ զանդեց ի հող , երբ զաշխարհ վեց աւուր մէջ ստեղծեց , և եօթներորդ օրը հանդստացաւ . Երբ

Ադամայ վրան քուն բերելով , կողէն առաւ ու Եւան ստեղծեց , ասոնց ամենուն մէջն ալ խորին խորհուրդ կար . ըսել կուզէր թէ , « կարդ կանոն տուած եմ իմ ստեղծած ծառայներուս . և Ադամայ կողէն առնելովը՝ իմացնել կուզէր , թէ եւային հետ (իդութեանը համար տարբերութիւն չընէ իրմէն) մէկ մարմին է . ինչպէս ինք իր անձը կը սիրէ Ադամ , նոյնպէս և զԵւայ սիրել պարտի :

Աստուծոյ խօսքերն ու գործերը մէյմէկ նպատակներ կը յայտնեն խորին եղանակներով : Բնութեան ոչնչութեանց վրայ Աստուած ոյսպէս բացատրեց իւր միտքն ու կամքը : Եւ շիտկէ շիտակ մարդուս՝ ըրածը չիմացնելով՝ նպատակաւ մը կը բացայացտէր , թէ՝ զմարդ առաջին օրէն աշխատութեան դատապարտած է , քանզի եթէ ուղղակի ըսէր Ադամայ , թէ զԵւայ քու անձիդ պէս պիտի սիրես , պարզ խօսք մէր , և թերեւս հարեւանցի կէտ մը վնէր մեղի համար , ազդու չէր ըլլար , ուստի գործքով ցուցուց իւր նպատակը , և այս գործքերը՝ զորս առաջին անդամ ներկայացուց Աստուած իւր վերջերը խօսելիք խօսքերուն համար , գործով աշխատելու պարտք ունենալնիս բացատրել տալու գործնական ապացոյց էին :

Ուստի սուրբ գրքերը կարդացած ատեն. նիս, պարտինք հոգւով սրբով քննել այն խո- րին գրուած քնները՝ զորս գործելով քարողեց և փաստաբանեց փաստաբանն ընդհանուր բը- նութեան Արարին Տիեզերաց : Ահա Աստուծոյ անդրանիկ գործնական նպատակը, զոր գրով աւանդած է նա ընդհանուր աշխարհի : Տե՛ս դեռ զմարդ չստեղծած՝ իմացուց որ՝ ստեղ- ծուելէն վերջը նա աշխատանք և գործ՝ Աս- տուծոյ նպատակին համեմատ՝ պարտի ցոյց տալ, օրինաց կատարեալ և անկեղծ հպատա- կութեամբ . շուքի պէս օրինակներ տալէն կը ցուցնէր, թէ՝ շուքի պէս աշխարհէն գործ կուզէ, բայց իսկական օրինաւոր ու բարի գործ . զի Աստուծած ամէն բան բարի ըրաւ :

Ամէն ի՞նչ որ հողին ծոցէն կըբղիի, չափա- ւոր կամ այնչափ տարբերութիւններ ունին իրարու հետ : Աստուծոյ բնականէն սահմա- նած ու շնորհած օրէնքը՝ զանոնք ամենքն ալ գոհ ըրած է ստիպողապէս իրենց վիճա- կին մէջ : Օրինաց շղթայօրէն շարքը և ամե- նէն ստորին ու անարդ նիւթոց վրայ անդամ տեսնուած ըլլալէն հասկնալու պարտք ու- նինք թէ՝ Ամենակարողը մեր ամենափոքր պակասութիւնն անդամ պիտի պատժէ, քա- նի որ այն բաներուն վրայ զմեղ բացարձակ

իշխան կարգած է, որ մեր ի՞նչ աստիճան բարձր պատւոյ աէլր ըլլալը որոշենք :

Բերան ունինք խօսելու, աչք ունինք տեսնելու, ականջ ունինք լսելու . ասոնք մեր խիղճը առ Աստուծած բարձրացնելու ու միշտ դայն օրէննել ու փառաբանելու համար մեղի պարգեւուած ձիրքեր են . որոնցմով պիտի պարզենք մեր ներկայն ու ապագայն ու պի- տի դնենք մեր ցանկալի յատիտենականու- թիւնը . պարտուպատշաճ սեպուսիծ աշխա- տանք չխնայելով : Ամէնքնիս ալ անցաւո՛ր ենք . պիտի անցնինք երթանք ա՛լ վերստին յաշխարհ չծնելու յուսով . և մեր թողած ժառանդորդք իսկ անցաւո՛ր են, անննք ալ պիտի անցնին . . . սակայն բնութեան էաւ կան օրէնքը<sup>(1)</sup> երբէք չպիտի եղծանի մինչև

(1) Ի՞նչ հարկ կայ դարմանալ կամ հաւտալ չու- զել թէ առանց բնութեան էական օրէնքները եղ- ծուելու, ի՞նչպէս ժամանակին հրաշագործութիւնք եղած են . ծիծաղաշարժ բան . առ բնութիւնը ո՞վ ստեղծեց . — Աստուծած, ատոր օրէնքները ո՞վ դը- րաւ, — Աստուծած . ատոր ոչնչութիւնը ո՞վ քարո- զեց, — Աստուծած, ահա այն հրաշները՝ զանոնք չնահցող ու կոյր մարդոց համար երեւան եկան, որ բովանդակ բնութիւնը յոնչէ վերածող Աստ- ուծոյ մը էութիւնը կապացուցանեն :



այն ատեն երբ որ զանի կարդադրող աներեւոյթ ջեռքը աներեւութաբար մէջ տեղէն փտտեցնէ զայն, ու իր վեհ կամքովը (ո՞ր ատեն ուղէ) հիմնի վեր տապալէ:

Այս բաները գեռ չխորհած՝ Աստուծոյ էութեան հաւատք ընծայելը մեր ձնողքէն ու սուրբ գրքերէն է. մեր խիղճը ատոնցմով կեփի, ինչուան որ անաստուածի մը գէմն ելնենք: Անաստուածը կը չարչարէ զայն, և մեր անմեղ հոդին՝ մեր անգութ ձեռքովը տխուր աւերակներու վրայ կը նետէ, որ սոս-

մէջ մեզի անծանօթ գեռ ո՛րչափ գաղտնիքներ ունի ծածկուած :

Ինութեան ամեն մէկ արտաքին և ներքին մանրամասն գաղտնիքը Ստեղծողին ձեռաց ու հանձարին վերաբերելով Ստեղծողը միայն գիտէ, ինչպէս նորա սկիզբն ու վախճանը, նոյնպէս ամեն մէկ պարագայները, և անոր համեմատ ուզածին պէս կարող է բնութիւնը ու բնութեան էտկան օրէնքները շտկել, աւրել, շարժել, կեցեցնել, և գարձեալ այդ շարժուածքով զանոնք տեսած ատեն՝ զմեղ դոհ ընել: Աստուած այս աշխարհը ստեղծած ատենը մարդն արդէն կա՞ր, իւր մէկ հետը մէկ տեղ առաջ զայն. բնութեան ամեկ մէկ գաղտնիքը անոր կատարելապէս հաղորդեց, որ այդ տեսակ վճարանութեանց տեղի կը տրուի: Ահա՝ առնելու կեցած մահդքեղի նշանաւոր օրինակ մ'է. ի՞նչ աստիճան բարձր, բայց ի՞նչ աստիճան անարդ ըլլալդ կիմացուի անկէ: Տեսած բնութեան ներքին ճարտարութիւնը՝ ո՞ր մէկ բան կերեւի աչքիու, Աստուծոյ առջև զրօյի

կալի մօտալուտ վտանգներէ զատ ուրիշ շահ մը չբերեր :

Առաքինի ըլլալու և հետեւաբար փրկուելու համար ջան՚ի գործ դնելու հակամէտ ժիր հոգին՝ անաստուածին իւր կոշտ ու պիղծ սկզբունքը ուժովցնելու ջանացածին չափ կամ անկէ աւելի անոր դէմ՝ դնելու զօրաւոր հնարքներ կը քնտուէ ու կը գտնէ, այնպիսի հնարքներ՝ որ հանապաղ պակաս չեն ու չպիտի ըլլան մեր խիղճը արթուն պահելու շա-

մը չափ չունի արժէք, քանզի անոր անցաւորութիւն տուեր է:

Աստուծոյ կարողութիւնը մէկ բովէի մէջ միլիոնաւոր անցաւոր բնութիւններ կը հաստատէ, և կը կործանէ: Աստուծոյ ցուցուցածը երեւոյթէ (Բնութիւն): բայց պահանջարծ հաստատութիւն (Յաւիտենականութիւն): Աստուած ցերեւոյթ» ու «Հաստատութեան» մէջ գաղտնեաց գաղտնիք ըլլալով զանի իմացած ըլլալու համար Աստուած: ըլլալ պէտքէ, և Աստուած իւր աստուածութեան փառքն ու պատիւը իւր անքննելի կարողութեանը ևեթ վերապահած է:

Մենք անարդ հոդէ մը զանդեալ ըլլալնուա՝ մեզի համար Աստուած աս աշխարհիս մէջ ի՞նչ նեղութիւն որ տուեր է զյաւիտենականութիւն շահելու իրաւունք է: Եւ ամէն կողմանէ մեր անարդութիւնը երեսնուս չզարնելու համար, մեր քաշած վշտակութեանց տեւողութիւն չէ տուեր. ասով սփոփելով ձախորդութիւններէ համբերութիւնը ձեռքէ չըպիտի ձգենք:

ըունակ : Դիւրահաւան բայց հետաքրքիր կարծուած անաստուածը միայն կը քաջալերուի ու կը քաջալերէ , իւր գաղտփարակցին բարբանջանացը դէմ՝ անշարժ ունեցած սառ գոհունակ անտարբերութեամբը :

Ամէն բանի մէջ երեսպաշտութիւն կրնաց ըլլալ մէկ աստիճան մէկ կերպով , բայց Աստուծոյ հակառակորդաց համար՝ երբէք և ոչ մէկ կերպով չկրնար ըլլալ երեսպաշտութիւն . զի հոգի պիտի կորսուի :

Մեր անցաւոր մարմնոյն համար , դրսէն տկար թշնամի մը անդամյարձակածին պէս , որչափ որ կարելի է , մենէ ու դրսէն օդնութիւն կը խնդրենք , ու մեր հանդսառութիւնը անվտանդ պահել կրողենք , հապա յաւթենականութիւն ունեցող հոգւոյ համար ինչո՞ւ ծոյլ ու ալղերդ կեցած՝ անոր թշնամնոյն դէմ չոփեալ պատերազմինք : Թո՛ղ հոգիդ , մարմնաւոր օգտից թափուած կեղծ երեսպաշտութիւնքնիսկ անկեղծ ընկերութեանց մէջ զգուելի է . . . . :

Անաստուած մը Աստուծոյ էութեան վրայ համոզուած ալըլլայ , համոզումը խղդուած է ճամարտակութեանց մէջ : Նա՛ ինքինք իմաստուն կլեցնելու պատրուակու՝ վայրենի յամառութիւնը յառաջ վարելէ զատ ուրիշ զօ-

րութիւն մը չունի : Նորա իմաստութիւնը կառկածութեան մէջ է :

Աստուծոյ մը էութիւնը հաստատող ու ապացուցանող աչքին առ ջեւը՝ բնութեան մէջ գտնուած բազմաթիւ օրինակներէն կը գուշակէ , բայց ի՞նչ օգուտ , նորա ճանրան չերթար :

Ամէն մէկ բանի մէյմէկ պատճառներ հնարելը՝ անհաւատութեանը զօրաւոր զէնքերն են . սովորական բնութիւն մէ ըրեր իրեն , և կարծես բանականութիւն՝ այս տեսակ բաներու բնաւ չհաւտալու համար առած է միայն . չհետեւիր ճշմարտութիւն ճանչելու , այլ կործանելու :

Եթէ այսօրինակ անաստուածի մը համար՝ կրօնից ճշմարտութիւնը ճանչնելու նորանոր յատուկ չեմ գերբնակոն հրաշքներ ալ ըլլան , այն կերպ հրաշքներ , որոնց խելք հասցնել և սահման մը տալ անկարող պիտի ըլլար , ոչ ալ հարցուփորձով , դարձեալ պիտի պնդէր թէ՝ արդեօք ասի ի՞նչ ոյժ է . այս տեսակ ոյժ բնաւ չկրնար ըլլալ բնութեան մէջ . Ասի՛ չըլլայ որ երեակայական հիւանդութիւն մը գալով վրաս՝ անկէ յառաջացած ըլլայ , աչքի այսպէս երեւոյթ . . . . մագնիսաբանութիւն , ելեքտրականութիւն ևնլ չըլլայ :

Խեղճը կը բերէ Աստուծոյ սքանչելիքը  
կը խառնէ երկրաւոր զօրութեանց կամ իւր  
իմաստակութեանը հետ, կը շուարի կը կենայ.  
վերջապէս երբէք հաւատալ չուղեր իւր աշ-  
քին առ ջեւ իմաստաւորի իրեն համար բացուած  
ճշգրիս ու նուիրական տեսարանը զի իւր կոշտ  
ըղեղին յղացածին և եթ հաւատաք ընծայելու  
համոզուած է. այն ոկզրունքով կ'ապրի. լայն  
ճանբու մէջ վարժուեր է, լայն կը չափէ, լայն  
կը ձեւէ. իրեն սխալական մէկն եղած ըլլան  
անդամ իրեն կանկածելի կը թուի. խօսածը  
անհերքելի ճշմարտութիւն մ'է իրեն համար,  
և կը բռնադատէ զուրին ալ որ իրեն մոլար  
դրութեանը հետեւի:

Կարծես տարիներով հոգւով սրբով զԱստ-  
ուած ու կրօնք քններ, աշխատանքը պարա-  
պը ելեր, ու անանկ անոր համար ուղածին  
պէս իւտի քարոզութիւններ ընելու կ'ասիպուի:

« Հուսաւորեալ գլուխ » համբաւն առնե-  
լու համար ինքինք պղտիկ ձգել չուղեր:

Նորա ու նորա գաղափարակից ու իրա-  
ւունք տուողներու լուսաւորութիւնը (վայրե-  
նութիւնը) այս է:

Այս կերպ մարդոց փառքն ու պարծան-  
քը և շնորհքը այս է:

Ասոնք կը կարծեն կամ այսպէս համոզուիլ

կուղեն, Աստուծծ մը բովանդակ բնութիւնը  
ստեղծեր ու ետ քաշուեր է, և անոր վրայ  
տիրելու ուրիշ կարողութիւն չէ մնացել վրան.  
ունեցածը անոր (բնութեան) տուեր, և  
իբր բերնով ալ քարողեր է թէ՝ ասկէ զատ  
ուրիշ զօրութիւն մը չունիմ, ծիծաղ, ծի-  
ծաղ . . . Աստուծծ մը կայ, կըսեն, բայց  
« չկայի » հաշիւ կուտան. զի անոր հրաշքնե-  
րուն, խօսուածքին քարոզած յաւիտենա-  
կան թագաւորութեանը չեն հաւտար. անոնց  
Աստուծը բնութիւնն (2) է :

Աստուծած ընդհանուր բնութիւնը ստեղ-  
ծած և երբէք ետ չքաշուած՝ և միշտ իւր  
աներեւոյթ բայց անքննելի զօրութիւնը աշ-  
խարհիս վրայէն չխնայած՝ և ամէն կողմ ամէն  
դի կատարեալ բռնած տիրապետած (տարօ-  
րինակ ճարտարապետութեամբ) ըլլալը այլ և  
այլ ատեններ այլ և այլ դերնական վար-

(2) Խաւարեալ կոչուած դարերու մէջ կռապաշտ  
եղող ազգաց վայրենի անուն կուտանք. հիմակուան  
ոլուսաւորեալ կոչուած դարեւս մէջալ, ահա քաղա-  
քակիրթ ազգեր լոկ բնութիւն կը պաշտեն: Ես տա-  
կաւին չկրցայ որոշել այս կը թեալներուն հին վայ-  
րենիներէն տարբերելու եղանակը, կամ ցորեն կե-  
րար և կամ հաց. երկուքն ալ մէկ չէ. ձեւերու մասին  
տարբերութիւն կայ, բայց զօրութեանց մասին ի՞նչ  
կայ. — մեր փնտուածն ալ զօրութիւն է:

պետութիւններով ապացուցանելէ զատ՝ մեր  
կենաց ապահովութեանը վրայ ալ նոյն իսկ  
հաստատած է : Վերէն (երկնքէն) մինչեւ  
անձրեւ (3) չգայ, գետնին ջրերը չեն կարող  
երբէք ուզուածին պէս կշացնել բուսական  
և կենդանական կարողութիւնները :

Վերէն մինչեւ որ արեւ (Աստուծոյ էու-  
թիւնը հաստատող բանաւորացս, իբրեւ ար-  
տաքին չուք համատարած ընդհանուր իշխա-  
նութեան երկնաւոր Աստուծոյ) չգայ, ուզ-  
ուած կերպով նոյն կարողութիւնք չեն կա-  
րող սփոփիլ: Վերէն մինչեւ օդ չքանի, աշ-  
խարհս կը խղդուի . ըսել է կենդանականը  
կենդանի ըլլալու համար՝ բնութեան օրինաց  
վրայ միշտ վերինը կը թագաւորէ: Ամէն բա-  
րեք վերէն կը փրթի: Եւ մենք տակաւին կուր-  
ցած՝ անոնց փոխարէն նախախնամութեան  
դէմապերախտ դիմադարձութեանց կը վերա-  
ծենք մեր վրայ ինկած լիուլի շնորհակալու-  
թեանց անհրաժեշտ պարտքերը :

Անշունչ նիւթերն անդամ Աստուծոյ ան-  
նըկուն կարողութիւնը կը հաստատեն, իբրեւ

(3) Վերէն կառնէ անձրեւի նիւթը, ու վերէն  
կուրայ, մարդուս իմացնել կուզել թէ Շնու հոս եմ,  
(երկնք) ու ատ տեսած վարիններդ ամէնքը իմ  
ձեռքէս ելած են, ու իմ ձեռքովս կը շարժին:

խորհրդաւոր ստեղծուածքովը . ունին ընտա-  
նիք, միացում, խնամութիւն, ասանց ամէն-  
քը մեր կեանքն ու պիտոյքը օրինաւոր կեր-  
պով հոգալու երեւոյթներ և շքերև օրինակ-  
ներ են զօրեղ:

Այսափ կարգ ու կանոններով և օրինակ-  
ներով փայփայուած հոգին միթէ՝ կրնայ կոր-  
սուիլ՝ առանց յաւիտենականութենէ բա-  
ժին մ'ունենալու: Եթէ աշխարհի վրայ բազ-  
մահմաւտ փորձերով հաստատուած բարերար  
Աստուծած մը կայ, ուրեմն հոգի ու յաւիտե-  
նականութիւն ալ կայ: Պատուաւոր թագաւ-  
որ մը իւր խօսքին պատիւը կը պահէ . հա-  
պա ամենէն ստորին անարդ նիւթերուն հա-  
մար անդամ օրէնք տուող թագաւորաց թա-  
գաւորը ինչպէս չպիտի պահէ իւր Աստուծ-  
ածութեան պատոյն վրայ մարդոյս տուած հա-  
ւատարիմ խօսքերը: Վայ անոր, որ կուրա-  
նայ զԱստուծած և զհոգին ՚ի զուր ՚ի տանջանա  
կը մատնէ, այն քաղցրիկ հոգին որ ահուելի  
բնութիւն մը ստեղծողին փչած շնորհքն է,  
այն շնորհքը՝ որ անկէ ելած ու դարձեալ ա-  
նոր պիտի դառնայ:

Աշխարհքէ առածգ աշխարհի պիտի դար-  
ձընես, աներեւոյթ Զեռքէ առածգ՝ աներե-  
ւոյթ ձեռքի:

Ուոքէդ վերէ փորդ , փորէդ վերէ գլուխըդ , գլսէդ վերէ երկինք :

Ուոքովդ՝ հողին վրայ կը քալես ու կը կոխկրաես , իմացնել կուզես որ անոր ( հողին ) վրայ բացարձակ իշխան կարգուած ես . ու դարձեալ հող կը դառնաս ( ժամանակ պիտի դայ պիտի մեռնիս ) ասկից ալ իմանալու ես որ իշխանութիւնդ վայրկենական է տեւողաղական չէ , մի՛ հալարտանար , այլ խոնարհութիւնը ձեռքէ մի՛ ձգեր , զի սնոտի իշխան մ'ես , ու միմիայն հոգւովլ պիտի ազնուանաս , եթէ աշխատիս : Փորսվդ՝ անոր մէջինը կուտես , իմացնել կուզես թէ՝ այդ կերած ու վայելած բարիքդ անցաւո՞ր են , ու ատոնց սիրոյն համար հոգիդ դատապարտել տալու մի՛ աշխատիր : Գլսովդ՝<sup>(1)</sup> փառք պիտի տաս մեծ փառք , որ Աստուծոյ յաւիտեան ծառայելու դատապարտուած ես . փառք պիտի տաս , այո՛ , քանզի նա ( յաւիտենական անհուն իշկը ) գլսուդ վերեւ կանգնած է

(1) Որուն գերքը գէպ ի վեր կընայի , մշտնջենականութիւն ունիմ կը կանչէ : Որչափ ծայրայեղ ու զորմելի չորաբեկ հայի կարօտ մէկն անգամ եղած ըլլաս , դարձեալ քանի որ բանական մարդ ( գերբնական փչմամբ ) ստեղծած ես , անբան չես , ծանի՛ր դքեզ , որ երախտապա՛րտ ես :

յերկինս : Դու դեռ ոտք ելնելու հազիւ նոր սկսող չուա՛ռ տղայ ( անաստուածին կըսեմ ) ճշմարտապէս զԱստուած չես պաշտեր , ու պաշտողներուն ալմեծամեծ գայթակղութիւններ կուտաս . ըրածդ քովդ շահ պիաի՞ մնայ կը կարծես , երբ էք . սուրդ քու վրադ պիտի պիտի պատռի . և շունչդ փորդ պիտի դառնայ թափի . այն շունչը՝ որ անմեղները թունաւորելու համար անխնայ թափած էիր օրերով , ամիսներով տարիներով :

Դու կըսես թէ « խոտի նման եկայ ու խոտի նման պիտի երթամ » արդարեւ ապօրինաւորապէս ճիշդ է ըսածդ և պիտի արդարանաս դուն քեզի համուղել ջանացած կոչտ սկզբանցդ մէջ . բայց օրինաւորապէս բոլորվին կը սխալս ուրիշներուն ալ գայթակղութիւն տալու ձեւերուդ մէջ . զի կեղծ ես :

Խոտը իւր խոտ ըլլալը չգիտեր , բայց մարդս իրեն մարդ ըլլալը և աշխարհքի վրայ իրբեւ մարդ ( դատելու և որոշելու արժանի եղողբաներու մէջ , և գերադոյն իւր կարողութեան համեմատ ) կեանք անցնելը գիտէ :

Իրաւ է որ դու ևս քու անգին ձրիցդ արժէքը չճանչելով , ինքզինքդ անշունչ կամ շնչաւոր անբան կենդանեաց կարդը կանցնես , ու մարդկութիւնդ կուրանաս , անոնց սկզբան

ու վախճանին կը հաւասարեցնես քուկիններդ  
ալ իրա՛ւ է որ դու ևս ծաղկեցար ու պիտի  
չորնաս , բայց համարձակ թողուած ե՞ս նա-  
յինք : Ըրածիդ համեմատ խիստ շատոնց յանձ-  
նառու պիտի ըլլաս ՚ խոտի բուսիլ չորնա-  
լու անցնելու բաղդին , սակայն ի՞նչ շահ .  
ծնունդ ազատ է թէեւ , բայց վախճանդ  
ոչ երբէք : Միթէ՞ պիտի կրնաս կրելիք պատ-  
ժոյդ մշտնջենաւորութենէն ազատիլ ու սոսկ  
անցաւոր պատժօք և եթ վարձատրուիլ :

Իւր ի՞նչ ըլլալը ճանչելու կարողութիւն  
Հնորհուած իրի մը միայն կը վերաբերի սո՞սկ  
անցաւոր պատժօք դատուիլ :

Ենչաւոր կամ անշունչ կենդանիք իրենց  
ապրելէն մեզի չափ զօրաւոր համ չեն առ-  
ներ ու չեն առած որ իրենց պատիմն ալ զօ-  
րաւոր և հետեւաբար տեւողական (5) ըլլար:

Կենաց ու վայելքիդ համը պէտք եղա-  
ծէն աւելի կառնես , ու անզդամութիւնդ  
գեռ կը շարունակես , ու զԱստուած կուրա-  
նաս . միթէ՞ պատիժ ալ առնես թեթեւ պի-

(5) Եւ անոնք (անբանք , անշունչ , կամ շնչաւոր  
կենդանիք) մինչեւ հոս եղած ատեն՝ բան չեն հաս-  
կենար իրենց կեանքէն՝ եթէ յափտենակամութիւն  
առնենային , անկէ ի՞նչ պիտի հասկնային :

տի՞ առնես , ու սոսկապէս պիտի մեռնիս անցնիս  
երթաս :

Հոս՝ որ շատ անմեղներու արիւնը վրդո-  
վեցիր . խիղճերը կործանեցիր , իրաւունքները  
կորզեցիր ու Աստուծոյ դէմ հայհոյեցիր , շատ  
մը հոգիներու անդարձ կորստեան պատճառ  
եղար , նայինք անդին ալ հանդիստ պիտի՞  
թողու գքեղ՝ գործած անօրինութեանցդ մէջ .  
Մարմնաւոր բերնով հոգւոյ հաշիւ տալը շատ  
դիւրին , բայց երկինքն ու երկիրը դողացնող  
անհուն լակի մառջեւ հոգւոյ բերան բա-  
նալ տալը կարի դժուար ՚ ՚ ՚ :

Մարմնոյդ մէկ կողմը փոքր ցաւ մը իմա-  
ցածիդ պէս , հոգիդ իրըեւ միակ բարերար  
քեղ կիմացնէ , որ յարմար ու քաջափորձ գե-  
ղերով ատոր առջեւն առնես ու ազատիու ան-  
հանդատութենէդ : Մարմնոյդ վրայ տկար իշ-  
խողութենէդ յառաջացած այս ցաւուդ՝ հո-  
գիդ որ տուած աղդեցութեամբը գքեղ ազա-  
տելու կը ճգնի , մարմինդ ալ օր մօրանց հո-  
գւոյդ ցաւերը՝ գրդուելով սուրբ գրքերէն՝  
երեւան ունի հանած ու անոր պարտ ու պատ-  
շաճ գարմաններ հնարած : Հոգւոյդ ցաւերը  
գլխաւորաբար ո՞վ պիտի երեւան հանէ , մարմ-  
նոյդ կողմանէ . չէ՞ մի որ Առանձնաշնորհու-  
թիւնդ , ո՞ւրէ ուրեմն առանձնաշնորհութիւնդ

՚ի բարին՝ ՚ի գործ կը դնե՞ս տեսնենք: կեղծ աշտանքով պիտի թշուառանաս , բայց ճշմարիտ աշխատանքով պիտի փարթամանաս : Ճշմարիտ է այն աշխատանքը՝ որ հոգւոյն համար է , և կեղծ է այն՝ որ մարմնոյն համար է : կեղծ աշխատանքով կապրիս ու կը մեռնիս , բայց ճշմարտով զԱստուած կատարեալ վառարանելու համար անվախճան կապրիս :

**Աշխարհիս մէջ օրինաց բուռն իշխողութեանը ներքեւ ճնշուած ամէն բան Թէոս մը միայն կը հնաշանդի . մինչդեռ կը ծնի սկիզբի մը՝ մինչդեռ մեռած է վախճանի (զուարթկամ տխուր) մը : Ամէն բան իւր մէջն ունի մի էական բովանդականիւն այսինքն կեանք կամ կենսական ոյժ և կամ մահ ոչ կենսական ոյժ :**

Բոլորին ալ երեսունապէս էականը կեանքըն է , և աներեանապէս ոչ կենսական ոյժ ունեցող մէկու մը այն է՝ մահուան առջեւ կը խոնարհի : Ամենայն ինչ մի ծնանի կամ մի կորուսանէ :

Ահա երեւութականին թէ ծննդաբանական և թէ ոչնչաբանական յարաբերութեանց յատկութենէն կը հաւաստի թէ անոր այն օրէնքը պարգեող էակն ալ մի է : Ծնար անդամդ մի է , ու պիտի մեռնիս դարձեալ անդամդ մի է , ու նորէն պիտի ապրիս յԵր-


կինք , նորէն անդամդ է . մի ծնունդ , մի կեանք , մի մահ , սոքա երեքին մի էական կենօքպարծին՝ այն է յաւիտենականութեամբ : Եւ յաւիտենականութիւնը եղականարար մարդոյս համար է միայն : Ուստի՝ մարդոյս սկիզբը վախճանին ճիշդ շուքն է :

Ինչպէս մի է էականութիւն բնութեան ամբողջ մասանց մէջ , և ամենայն ինչ մի էականութեան պատասխանէն , նոյնպէս մի է Աստուած , նորա Արարիչն . որ երեք Հոյակապ և խորիմաց զօրութեամբ բացայացի (Յ) :

(Յ) Հայր , Որդի , Նոդի , երեք բնութիւն անբաժանելապէս և մի Աստուած , կըսուի , «Հայր բառով» կը ցուցնէ մի Աստուածոյ ընդհանուր բնութեան երկնի և երկրի վրայ հայրական անհուն և ամենի մաստ հզօր՝ ամենաբարձր կարողութեան տէր եղածըլլալը . «Որդի բառով» կիմացնէ՝ իւր բոլոր ստեղծածներն իւր ձեռքին նիւթն եղած ըլլալուն համար , պարտական եղած են անոր («որդի») ըլլալու . Նոդի «բառով» կիմացնէ՝ որ այս ստեղծուածոց մէջ յաւիտենականութեան գատապարտելոց միայն հորդին տուած է , զանոնք իւր հայրական ինամոց՝ լուսոյն ներքել մաիթարելու և իւր Աստուածութեան սքանչելիքները լուսաւոր ու վիտ կերպով տրդար բերաններով անդադար փառաբանելու :

Այս երեք զերկինք և զաշխարհ ի մի կապ պընդող խորազնին և անկշաելի կարողութիւնք մի միայն մի Աստուածմէ և եթ բղիստ ըլլալուն աղադաւ երեք բնութիւն անբաժանելապէս և մի Աստուած

Ահա մի սկիզբ մի վախճան և մի Աստուած  
որ կայր և մնայ և պիտի մնայ յաւիտեան :



## ԹԱՌԻՄ Բ.

ՔՐԻՍՏՈՍԻ ՏԵԱԾՈՅ ՄԵՐՈՅ

### ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆԸ

Ահա՝ հիմայ պիտի երեւի մի Աստուծոյ Որ-  
դիսէնի դութն ու սէրը : Կուդայ յաշխարհ  
և դարչելի մարդոց ձեռք ՚ի չարչարանս կը

անունն առեր է : Ասոր վրայ ուրիշ նշանաւոր աստ-  
ուածաբանք ուրիշ յարմար մեկնութիւններ ալ տը-  
ւած են . որ իւր կեանքը վաստիլի վափաքի, աղատ  
է կարդալ ու համոզուիլ :

Հայր «ականի» զթով ստեղծեց առաջին մարդն  
՚ի հողոյ իւր անքննին սքանչելեօք . նա (մարդ) չճանա-  
չեց իւր պատիւը, պատուիրանազանց եղաւ, հետեւ-  
ւարար մեղանչեց սկզբնական մեղօք :

Որդի «ականի» զթով զանի (մարդը) այն սկզբ-  
նական մեղաց անդնդէն կորդեց հանեց, որ իւր ա-  
նապակ անգին արեան որդեզիր ըլլանք :

Հոգի «ականի» զթով միսիթարեց զանի, որ չէ

մատնուի: Կ'ստեղծուինք անկէ և մեր ստեղծ-  
ման արժանեաց գէմ կը մեղանչեմք :

Ասով չենք շատանար, և մեր ապերախ-  
տութեան ծարաւը չենք կրնար անցնել՝ զայն  
՚ի խաչ բարձրացնելով: ո՞հ մարդկայինս ապե-  
րախտութեան :

Եւ Արարիք յօժարութեամբ կրնդունի այս

թէ զմարդխոտի նման կորանցնելու դատապարտած  
է, այլ յաւիտենականութեան վառաց մէջ չարժել  
տալու, և իւր ամէն բանի մէջ կատարեալ արդա-  
րադատ ըլլալը ապացուցանելու:

Ասուուծոյ այս «երեք անքննելի» և նրբիմաց կա-  
րողութիւնք իւր Միասնականութենէ ծագած ըլլա-  
լը մեր վրայ որոշ կերպով բացատրելէ զատ՝ բնու-  
թեան ամէն մէկ անշունչ և շնչաւոր իրերու վրայ-  
ալ հաստատած է: Զօրօրինակ, որպէս միտք, կամք,  
զգացմունք երեքին մի կապով կապուած՝ հոգեղէն  
գերբնական շնորհքն ունին իրենց վրայ, նոյնպէս  
ալ, ծնունդ, կեանք, մահ, մի կապով կապուած:  
անոնց ստուերն ունին իրենց վրայ: Որպէս միտք  
կամք (մէկ) ըլլալու համար զգացմանց կը համա-  
պատասխաննեն, նոյնպէս ալ ծնունդ և կեանք մէկ  
ըլլալու համար «մահուան» կը համապատասխաննեն:  
Առաջին երեք բայց «մի» գերագոյն ձերքով մարդոց  
բոլոր բնութեան յղութիւններէն գերազանց ըլլալը  
կը կենդանացուի. իսկ վերջի միւս երեք բայց «մի»  
անհրաժեշտ օբաղդով ալ անոր (մարդոյս) աշխարհի  
մէջ վակեւած աշխարհային վառաց և աշխարհի ո-  
չընչութիւնը կապացուցուի:

Բաղդը սկզբով կը շարժի: բայց ձերքը վախճա-  
նով:

ապերաժիստութիւնը՝ սխալականացս բարձրաստիճանի խոնարհութեան օրինակ մը տալու կամար :

Հիմա որ նորէն կուրանանք և անոր անդին յիշատակ թողած կենսահրաւէր գիրքը (Աւետարանը) կը ջրենք (անսատուածոց մասին կը խորհիմ), հասկցի՛ր թէ քանի՛ քանի՛ անդննին, մարդասէր և առատագութ և անչափ վեհանձն է Նա՝ որ այս աստիճան ապերաժիստութեան և տղիտութեան փոխարէն դարձեալ զմեզբնաջինջ չըրաւ ու չըներ. և հաճեցաւ ու կը հաճի միշտ իւր պարգեւները չխնայել մենէ :

Խոնարհեցաւ թշնամնոյն առջև, և ցոյց տուաւ իւր վեհապանծ կանխագիտութեան անաշառ կշռադատութիւնը(1) :

(1) Քրիստոս՝ դեռ զմեզ չստեղծած՝ գիտէր որ մենք (հողեղէն տկար արարածքս) սխալական ենք և ինք անսխալ: Աղամայ սխալական ըլլալը գիտնաւթիվ արդիւած պտուղը «սխալմամբ» ուտելուն յանցանքը Աղամայ վրայ դրաւ բոլորովին, ուստի յանդիմաննեց զայն:

«ԶԱՐԴԱՄ յանդիմաննելը» կենդանի կապացուցանէ «առաջին անգամէն» թէ՝ «վերջերէ» տակիք օրէնքներուն խստիւ և ճշգրիտ գործադրութիւնը կը պահանջէ մարդոցմէ: Աղամ յանդիմանուեցաւ, բայց Աստուծոյ քով ծածկուած մնաց՝ վերջերէն մեզի ապացուցանելու պատրաստած և կանխագի-

իսկ մեր աչքեր զմեզ խաբեց, և մեր խղճեր զմեզ կործանեց: Յանուն ասխալականութեան՝ կոյրօրէն կեանք վարեցինք և խարեբայութեամբ խիզճ բորբոքեցինք:

Ամէն մեղք ներուեցաւ. ինչո՞ւ մենք ալ մեր ու մեր գիմացինին մեղքերը չներենք:

Քրիստոս առաքելոց շնորհները զրկեց. և առաքեալք հոգւով սրբով լեցուած՝ համարիտ համարեան լոյս սփռեցին տարածեցին համօրէն աշխարհի, որպէս զի առաքելական նուիրական ծառայութեանց շնորհիւ բարեպաշտ զաւակները ընծայուինք անոր անքննելի մարդասիրութեանը :

տութիւնը». մէկ խօսքով՝ Աստուած ատոր պատիւը կուղէր պաշտպանել, բայց կատարեալ համբերութեամբ և կատարեալ սիրոյ առթիւ: Դեռ աշխարհ չստեղծուած՝ Աստուծոյ՝ այն իրեն վերապահած կանխագիտութեան մէջ խորին խորհուրդ կար: Աշխարհ ստեղծուելէն վերջը՝ կուղէր զինքը և Աստեծող» ճանչցնելու համար՝ մարդոց քարոզներ և հրաշքներ ընելու պարտաւորութեան ձեռքը զօրաւոր և արդարացի էական պատճառ մ'ունենալ:

Այս «կանխագիտութիւնն» եղաւ և ահա այն ազդու պատճառը: Ասոր պատիւը ամենայն մասամբ պաշտպանած ըլլալը մեզ ճանշցնելու համար՝ ի խաչ մատնուեցաւ. որով և յաջողեցաւ մարդասիրութեան (մեր «սխալականութեան» վրայ չափելով) չափաղանցութիւնը իւր բուռն յօժարութեամբը «կենդանի օրինակաւ» բացատրել ի լուր ամենեցուն:

Մարդապիրին «ես եմ կեանք» և յարութիւն որ հաւատոյ յիս, ընդունի զկեանն յաւիտենականայիշատակադրած կոյս և կարի ազգու խօսքերէն՝ ըստ որում գերբնական վեց հրաշներով հաստատուեցաւ հաւատարմութիւնը՝ գոնէ չխրատուելով, ա՛լ խօսք չկայ աս վերջի ըստառքեւ դարուս մէջ բողոքովին զայն ուրանալուս, աւա՛ղ մահաբոյր մոլորութեանս . . . . .

Փոխանակ այն վառվուուն խօսակցութեանց չափազանց զօրաւորութենէն հոդեշահ առիթներ քաղելու, մենք զմեզ չոր բողոքներով խարելու կը տքնինք, ժայթքելով անդադար ափեղցիեղ զրոյցներ՝ նորա Ապուածութեան դէմ:

Փոխանակ հանապաղ մեր աչքին տակ ին-

կանխազիտութեան պատիւը կատարեալ պաշտպանելով մեր վրայ ալ անհրաժեշտ պարտաւորութիւն դրաւ որ մենք ալ անոր մարդասիրութեան պատիւը կատարեալ պաշտպանել ջանանք ու պաշտպանենք, անձնուիրաքար մէկզմէկ սիրելով:

Առվ (խաշելութեամբն) միանգամայն հաւասարավէս բաժնած եղաւ Քրիստոս խրկատարեալ արդարադատութիւնը՝ իւր Պատկերին վրայ ստեղծագործած հոգեւոր արարած ոց մէջ: Վերջապէս և ահա պատեց Աստուած մարդոյս «ամսդրանիկ ուրիշաբանութեան» վարագոյըը: Հիմա ա՛լ Աստուածոյ երեսէն փախչելիք ու պահուըտելիք ժածուկ պարապ անկիւն մը թողուցի՞ր ձեռքդ: քա՛ւ երբէք:

կած այդ տեսակ ճարսաար քարսզութեանց մենք զմեզ կամաւոր հպատակ կարգելու՝ Բէլիարին գաղտնի թելադրութեանց կը զիշանինք իբրև գերի՝ որ մեր աչքին տակ չին: կած չար ազդեցութիւն մ'է :

Այս մարդասէր Ամենակալ Աստուածոյ համար՝ որ այսչափ անուրանալի բարիքներ մատոյց մարդոյս, և դեռ մատուցանելու վրայ է միշտ, ինչպէս կը յանդ գնիս ըսելու թէ՝ «Քրիստոս (կը սոսկամ ըսելու) իմաստասիրաց (Սոկրատոյ Պղատոնի ևն.) կարգին մէջ էն բարձրն է. ինչպէս իմաստասէրք՝ մարդիկ որսացին, անոնցմէ գերազանց ըլլալով Քրիստոս իւր իմաստասիրութեան մէջ՝ այն ալ իւր հանճարովը շատ մարդք որսացած » է :

Այս և ասոր նմէն արտասանուած հայհայիշ խօսքերուն մէկ կողմանէ չափազանց կը ցաւիմ, բայց միւս կողմանէ անոր (Քրիստոսի) ոչ իմաստասիրութեան (Պղատոնի, Սոկրատոյ ևն. նման) այլ անկեզծ դաւանութեանս որ մեր բուն ճշմարիտ Աստուածն է՝ շնորհքն առած ըլլալուս համար, այս տեսակ լիրք խօսքեր և մահառիթ քարոզներուն գլուխը ճնշելու ջանացած մեծ փաստերովս կը հանդշմ զարտասանողն համոզելու մէջ և կը պատասխանեմ: —

Աշխարհի երես երեցած իմաստասէրներէն ո՞վ կրնայ գտնուիլ թէ՝ իւր քարոզած վարդապետութիւնք՝ հետևութեանց մէջ անջնջելի մնացած ըլլան . — և ոչ ոք . ըսելէ անոնք ուրիշ վարդապետութիւններ չէին, եթէ ոչ ինքինքնին աշխարհի բանիրուն խելացիներ կլլեցնել տալու համար և աշխարհասէր» պարծանքներ, որ ապադայի չը համբաւոյ արժանանալու բաղդին կծկտուր բարեկամներ հանդիսացան :

Անոնց փառքն ու պատիւը, թափած քրտունքն լոկ աշխարհային ըլլալով, իրենց պսակը լոկ աշխարհէս առին :

Աշխարհի՝ իրեւ աշխատութեան վարձք պարգևած աշխարհային մրցանակը, հարկաւ տեղողական չկրնար ըլլալ . ուստի նոյն քարոզաց հետևողք ալբնաջնջ եղան և կրլլան անշուշտ սկզբունք «քարոզելու» մասանց վրայօք :

Իսկ կենդանի և կենդանարար Աստուծոյ մը (Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի) քարոզած սկզբունք անջնջելի մնաց և պիտի մնայ յաւիտեան : Աշխարհիս մինչև վերջը բազմաթիւ հարազատ հետևողներ անոր չպիտի պակսին : Այն սկզբունք Աստուածային հոգւով խրոխտ կը պանծայ այսօր մեր (հաւատացելոց) սրտին խորերը և կը ցանկայ հա-

լածել զմեզ դէպ ի յաւիտենականութեան գերերջանիկ փառաց ծոցը :

Ի՞նչ քաղցրեկ սէր, մարդոյս աչքը կը յառի՛ . սիրտը կը թութուա՛յ, միտքը կը բացու՛ի, լեզուն կը խօսի՛, ականջը կը լսէ՛, երբ երկնաւոր թագաւորին յիշատ ակագրած խորունկու փափկիկ տողերը զգացմանց զարնուին :

Ամբողջ մարմինը երջանիկ սարսուռ մը կառնէ և անոնց (տողից) պատասխանելու համար՝ աղի արտցունքներ կը գլտորէ և սրտին մաքուր բորբոքը կը յաջողի շիջեցուցանել . — կուապաշտական մոլար դարերու մէջ բիւրաւոր սուրբեր երևան ելան, ու իրենց մարմինը տեսակ տեսակ չարչարանօք հալեցուցին, և անանկ սուրբ կոչուելու արժանացան, որո՞ւ սիրոյ համար էր, որ մաշեցան . մեր Ամենափրկչին՝ մեր Քրիստոսի սիրոյն համար չէ՞ր, որ անոնք տաք կամքերով յանձնեցին զիրենք անտանելի չարչարանաց :

Միթէ այդ սուրբերը անիսելք էին, միթէ ատոնք գրիչ բերան չունէին, որ ըստ դիպաց ենէին երթային երկնաւորին սիրոյն յամենայն սրտէ զոհուելու : — Ի՞նչ ըսելէ . ատոնց ամենքն ալ ճշմարիտ լուսաւորեալ սուր գրչի և ճարտար բերնի տէր անձեր էին Հոգւոյն սրբոյ չնորհքով զարդարուած :

Եթէ անոնք իրենց աչքովը մեր Տիրոջ  
Աստուածային սքանչելիքները տեսած շըլլա-  
յին՝ ճշմարտապէս հաւատք շընծայէին անոր  
Աստուածութեանը՝ կելնէին ամենայն սիրով  
անոր անսպառ երախտեաց պատւոյն համար  
չարչարուելու :

Ապա եթէ ասոնց ամէնքն ալ սուտ էին,  
ուրեմն Քրիստոնէութիւնը ի՞նչ հնարքովյա-  
ռաջ քալեց, որով թէ անընկճելի բռնու-  
թեամք. — ոչ սրով և ոչ անընկճելի բռնու-  
թեամք, հապա՝ վսեմ գերբնական հրաշխւք:

Միթէ՞ ո՞ք կարող է բացարձակ իւր  
վրայ քարոզ կարդալ այլոց առանց Աստուա-  
ծային կարողութիւն մունենալու իւր վրայ. ·  
թէ՞ «Ես եմ ձեր ստեղծողը և ձեր Աստուածը» ·  
և հնա՞ր է մարդ որսալայս ձեւրով: — Այն  
անհուն էակիլ (Քրիստոս) որ իւր ամենա-  
սուրբ չըթունքովը հաստատեց թէ՝ ինքն է  
մեր ամենուս անձնուէր տէրը, իւր ասաց-  
ուածոց խորին ճշմարտութեանը զմեղ երկըր-  
պագութիւն ընել ստիպելու համար, ար-  
դեօք քանի՞ քանից անդամբիւրաւոր հրաշք-  
ներ (<sup>(2)</sup>) ցոյց տուաւ վսեմ գերբնական, ու

(2) Բնութեան մէջ աչքի առջև երեւցած «բնա-  
կանարար» և ներկայացուածներէն դուրս՝ Աստուածոյ  
ձեւքով իմասնաւորի երեւան ելած հրաշագործական  
և բարիք և երախտիք և գեղրնուկան են:

անանկ կոչտ ու կռապաշտ մարդիկը իրեն  
հաւատքի բերաւ :

Անոր գործած հրաշագործութիւնք եւրո-  
պական հնարագիտական (բնական) հը-  
րաշքներ չէին երեքք. զի եթէ այնպէս ե-  
ղած ըլլար՝ հարկաւ քիմիաբանական յիշա-  
տակներ ձգած պիտի ըլլար և զանոնք (ձը-  
գածները) հարկաւ Ս. Գրքերը պիտի ցու-  
ցընէին անշուշտ :

Ս. Գրքերու ցոյց տուած Տեառն մերայը

Բնութիւնը արդէն ինքիրմով հրաշք է, բայց  
այդ հրաշքին վրայ արտաքոյ կարգի (խելքէ, մորք  
բոլորովին վեր) վաղուած աներեւոյթ զօրութիւնը՝  
որ մեր աշաց նիւթերն այլայլեալ և կերպարանա-  
փոխեալ կը ցուցնէ՝ գերբնական է:

Բնութիւնը ինքիրմով հրաշք է ըսինք, քանզի  
կը տեսնենք որ առանց նոյն իսկ բնութեան մէջէն  
բան մը առնել վերցնելու՝ կամ անկէ դոյզն ինչ օգ-  
նութիւն մը պահանջնելու՝ շենք կարող բան (ճշմա-  
րիտ կամ կեղծ) մը ստեղծել:

Իբրև բնութեան « տեսութեան տակ ինկած »  
գաղտնիքներ՝ աչքի երեւող (առարկայից միջոցաւ)  
« պարզ գերբնական հրաշքներ » են, և իբրև բնու-  
թենէ դուրս՝ արտաքոյ կարգի աներեւոյթ զօրու-  
թեամբ այլայլեալ նիւթք՝ « աներեւոյթ կսեմ գեր-  
բնական հրաշքներ են »:

Թէև այս նիւթեր իրենց բնական դրութեամբը  
աչքով կը տեսնէինք, բայց Աստուածային զօրութիւն  
մը՝ մեղ հոգեշշահ նպատակ մը իմացնելու նկատ-  
մամբ՝ այն նիւթերը իրենց բնականէն լիովին կը-

ըած հրաշագործութիւններէն քեզի օրինակ  
մը . ի ծնէ կոյր ծնողին աչքերը բանալը՝ վր-  
սեմ գերբնական հրաշք մը չէ՞ր , զոր ըրաւ  
Յիսուս :

Աս և ասոր նման բիւրաւոր հրաշքներ՝ ո-  
րոնց բոլորն ալ անձերու վրայ առողջութեան  
պարգեւներ էին : Մարմիններ նորոգելով , ի-  
րաւամբք արդար կշռագատութեան՝ հոգի  
(մեղօք մաշուած) նորոգելու եկած ըլլալը  
ծանուցանել կուզէր հասարակութեան :

Փոխէ և մեր առջև այլակերպեալ ձև մը ներկայա-  
ցնել կուտայ անոնց : Այս վեեմ եղանակաւ ահա  
Աստուած մարդոց իւր Աստուածութեան զորութիւ-  
նը հրապարակ կը նետէ ու մարդոյս օգտին համար  
պէտք եղած նապատակը կը տնօրինէ :

Իսկ եթէ պարզապէս առանց գերբնական հրա-  
շագործութեանց իւր նպատակը Աստուած մարդոյս  
յայտնէր , աղդեցութիւն չպիտի ընէր : Իւր Աստ-  
ուածութեան գործը հրաշիւք ցուցուց , որ ամէն  
մարդ պարտաւորի տուած պատուէրները անկեղծ  
սիրով և ծդութեամբ կատարել իմապէս :

Զորօրինակ ուրիշ կերպ բացատրութիւն . ելեք-  
տրական նիւթ մը ինքիրմով հրաշք է , բայց ասոր  
մէջ թաղուած գաղտնի զօրութիւնը պարզ՝ «երե-  
ւեալ գերբնական է » :

Բնութեան՝ սիրոյ յարմար մարմիններ իրար ձը-  
գող զօրութիւն մ'է կըսնենք ելեքտրականութիւնը .  
բայց ի՞նչ է այդ զօրութիւնը . ի՞նչ է այդ տեսակ  
զօրութիւն մը՝ որ անշունչ նիւթերն իսկ իրարու կը  
ձգուին . հոս բացատրութեան ձարը կընդհատի ,

Զի Քրիստոս աշխարհի վրայ ի՞նչ որ քա-  
ռովեց ու գործեց , բոլորը մեզի համար էր ,  
որ օրինակ առնենք անկէ : Ինք իւր ըրած-  
ներուն արդէն պէտք չունէր :

Քրիստոս՝ այս բաներով (իւր Աստուածա-  
յին անքնների զօրութեամբ) խոսափանե-  
ցաւ «Սաեղծող» և մարդիկ մեծ ջերմեւան-  
դութեամբ պաշտեցին զայն ու իրենց մեծ  
պարծանք սեպեցին անոր անունը իրենց վրայ  
կրելու և պէտք եղած ատեն՝ անոր համար  
ամէն նեղութիւն յանձն առնելու :

և կըսնենք թէ մեր օգտին ու յանձն համար Աստ-  
ուած այսպէս սաշմայք է և այն :

«Երեւեալ» (շամփուք) պարզ՝ «գերբնական  
հրաշագործութիւնք գոնէնք թառապեակի վրայ որ  
կը գտնուի՝ առարկայներէն գոռաշկետով հարեւանցի  
քաշկատուկ տկար մէկ դիտողութիւն կրնանք ը-  
նել՝ մեր խելքով պարծենկոտութեամբ զմեզ միխ-  
թարելու նկատմամբ՝ չանացած փորձերէն : Սակայն  
և աներեւոյթ » վեեմ «գերբնական» հրաշքներու և  
ո՛չ բնաւ մէկ կերպով խելք չենք կրնար հասցնել :  
Ասի՝ Աստուծոյ իրեն միայն վերապահած «ու ինքը  
քրացը չնացած» ծմարիտ իրաւունքն ու գաղտնիքն  
է , որով անտարակոյս կը ճանչցուի տէրունական  
իւր անքնների էութիւնը :

Ասով յաճախ բացատրած է բնութիւնը՝ իւր ըս-  
տեղժողին անհուն և անշափ կարողութիւնը :

Բնութեան ոյժին վրայ «դրսէն» Աստուածա-  
յին ոյժ մը կը կրկնապատկը՝ կը բեռնաւորի և աչ-  
քեր՝ մտքէ կարգէ վեր բաներ կը տեսնեն , կը հի-

Քրիստոս երբէք աշխարհային լայն ճամբայնիր չքարողեց, որ մարդիկ համոզուէին, խաբուէին ու իրեն հետևէին : Նա՝ աչքի երևցած երջանկութիւնները կ'ատէր և աչքի չերևցող անանց երջանկութիւն մը կը քարողէր : և այն երջանկութիւնը իւր Աստուածութեանը վրայ կատարեալ ու կենդանի հաւատք ունենալէն կախումն ունենալը անդադար կը կրկնէր :

Մէկ խօսքով անոր քարողածը «Ես և Յաւիտենականութիւն», ուրիշ խօսք չկայ:

Եթէ ճշմարիտ ճշմարիտ մեր բուն ստեղծողը, մեր Աստուածը նա եղած չըլլար, միթէ աչքի չերևցող երջանկութիւն մը այն է՝

անան կը մնան ու ամենաչնչին գաղափար մը անգամ չեն կրնար տալ :

Ճիշնա՞լ ի՞նչ պէտք . հրաշազարդ բնութիւն մը Ստեղծողին ուրիշ զօրաւոր հրաշքներ կը պակսին ընելու, և ասոնց ավեմ» (ըստ ինքեան վոլին անհմանալի մարդոյս) «գերբնական հրաշք» անուն վաստկցնել տալու հնարք ու զօրութիւն կը պակսին այն մարդասիրին : Հին ատեններ, (նոյն իսկ հիմայ ալ չեն գիտեր), «վ զիտէր այս բաները՝ ըստ որում մարդս կուրացեալ էր, ուստի շնանչցաւ Աստուծոյ յարդը և չարին ազդմամբ կռապաշտութեան դիմեց :

Հոգուով սրբով լուսաւորեալ մէկ մը վաեմ « գերբնական հրաշքներ » կը գործէր յանուն անհակն

յաւիտենական փրկութեան քարոզութիւնը կրնա՞ր բացարձակ կերպով իւր հաւատացերց կլլեցնել, աշխարհի վառքեր ատել հրամայած ատեն :

Նոյնպէս և մարդիկ անոր գործքերէն՝ եթէ անոր Աստուած ըլլալը չճանչէին, իրենց աշխարհի վառքը՝ որ աչքով կը տեսնեն ու կը վայելեն, իրենց ճշխութիւնները, վերջապէս ամենէն վեր եղող թանկագին կեանքերնին (մէյ մ'ալ աշխարհք չպիտի ծնէին,) եթէ անոր խօսից համազուելու չափ՝ զօրաւոր ու գոհացուցիչ հրաշագործութեանց վաստեր ձեռք ձգած չըլլային, անոր աւանդած լուսաւոր պարզ և վճիռ պատգամներուն ամենայն ջերմեռանդութեամբ ունկնդրութիւն կրնային ընծայել:

Աստուծոյ : Խակ ընդհակառածին կռապաշտից քրմապեաք ևս իրենց հացը (ժողովուրդը) ձեռքէ չթըլլացնելու արալիկութեամբ՝ պարտապան սեպած էին զիրենք : Կ'ստիպուէին փրենք ալ հրաշքներ գործեց և ինչ կրնային ընել, քանի որ իրենց թշնամին հըլմարիտն Աստուած էր : Աստուած անօնց բարեկամ չէր, որ կարօղանացին հոգուով սրբավ լուսաւորելոց որածներն ընել :

Ճողովորդը երթալով պլիտի ենէր ամբողջ իրենց ձեռքն : Ասոր ահա նար մը կը գտնէն բայց կեղծ : Դիւական և գլմիկարանական գործողութեամբք զանազան վարպետութիւններ կը գտնէին ու կը նէին և հաւատացնել կը ջանային իրենց ռամիկ ժո-

Ո՞չ սրոյ հարուածովք, ո՞չ բռնութեամբք և  
ո՞չ իսկ դաւերով ու կեղծուպատիր ձեւե-  
ռով Քրիստոս զմարդ որսացած է: Մի միայն իւր  
աստուածային շնորհքն ու կարողութիւնն էր  
իւր միակ վարպետութիւնը :

Ի՞նչ ըսել էր իրականը ձգել ու շքին ե-  
տեւէն երթաւլ զի այն ատեն շուք մը կը սեպ-  
ուէր արքայութիւնն Աստուծոյ, այն է՝ յաւի-  
տենական երջանկութիւնը, քանի որ մարդիկ  
զայն տեսած չեին աչքով, և իրական՝ աշ-  
խարհ, քանի որ մարդիկ զայն կը տեսնէին,  
ի՞նչ ըսել էր աչքդ ձգել ու մտքիդ հաւատալ:

Այս՝ Քրիստոս աչքի երեւցող երջանկու-  
թիւնը սիրով ատել տուաւ անոնց, զի այն  
երջանկութիւնը լոկ շուքն էր ճշմարիտ յա-

զօլդեան թէ՛ անոնք (Հոգւով սրբով լուսաւորուած-  
ներ) այն տեսակ կարողութեան տէր են, մենք ալ  
այս տեսակ, անոնց ձեռքէն ատի կուգայ, մենք ալ  
կրնանք ընել, թէեւ այս կերպով: Կեղծուպատիր  
ձեւերով (զի հարկաւ իրենցինը շպիտի կրնային յար-  
մարցնել երբէք անոնցինին) ճշմարիտը իրենց սոսկա-  
լի սրտերու մէջ թաղել կուզէին:

Ահա՛ և հրաշք ա անունով հրապարակ եւած ան-  
հոռնի՛ խարեբայութիւնք. զորս Աստուածային ճըշ-  
մարտութիւնը՝ իւր մշտավառ լուսովլ երեց մրկեց՝  
բափեց ու անհետացուց գամ քամ զգամ աշխարհիս  
երեսէն:

Եւ ուամիկներ դիւրաւ կը խարուէին, մանա-  
ւանդ իրենց քրմապետի թեւին տակէն վայրիկ մի

ւիտենականութեան, վասնորոյ նշառէտ շուքը  
ձգել հրամայեց ու ճշմարիտ իրականը պաշ-  
տել տուաւ:

Եւ որպէս զի անոր (յաւիտենականութեան)  
համոզմանց ) մէջ հաստատուն մնան ասոնք  
ու բնաւ չդայթակղին, առատօրէն զվացաւ  
իւր գերբնական հրաշքներն ու բարիքները:

Հապա այն կուապաշտները որ անոր ոտքը  
խոնարհեցան, այս այն կուապաշտներն են որ  
իրենց պիղծ կուոց գէմ ամենափոքր հայհո-  
յութիւն մը լսածնուն պէս՝ կելնէին բնաջինջ  
ընել զարտասանողն, այնքան յերմ կապուած  
էին իրենց մոլար աղանդոյն հետ, ասոնց ի՞նչ  
ըսենք:

Հրաժնուողներ. քանզի այն խարեբայութեանց գաղտ-  
նիք իթազստի պահուած էին:

Հասարակաց և բնական է թէ՛ ամեն երեւոյթ  
և աներեւոյթ իրերու մէջ ամէն ճշմարիտ՝ իւր հա-  
կառակն ունի, որ զոյգ ընթացքով կաւարտին աշ-  
խարհէւս: (Տե՛ս, գլ. Դ. յաւիտենականութիւն):

Այսպէս էր և ճմարիտ գերբնական հրաշքը »  
անոնց հնարած պիղծ հրաշքներու (բնականարար  
կատարուած) հետ, զորս ողջամիտ և հետաքրքիր  
մարդ մը կրնայ լաւ որոշել: Հո՛ս օրինակ մը տալ  
ամօթ չիմ համարիր: Արժան է ըսել որպէս ամէն  
մարմաւոր արհեստներ ճշմարիտն ու կեղծը  
ունին, նայնպէս ամէն հոգեւոր և անանց փառաց  
վերաբերեալ աստուածային արհեստք իրենց համե-  
մատ ճշմարիտն ու կեղծը ունին: Կեղծ է այն՝ որ

Յանիրաւի՝ սուր, հարուած, շանթք ըսպառնալեաց և կարկտիք խարդախանաց մարդու գործեր են, որ իւր նպատակ, նեռը ինկածին պէս, յառաջ վարել կուզէ : Աստուած՝ կը քարոզէ կը խօսի կամ շարժի, ամէն բան բարակը մաղելով արդարութեամբ կը դատէ : Պետրոսի թուրը դաշոյնին մէջ դնել տալով՝ իւր արենարբու թշնամոյն գէմիւր Աստուածութեան անքննին խորհուրդը՝ կտրուած ականջը փակցունելով ցոյց տալէն կրնայ գուշակուիլ :

Աստուած քեզի սիրով վարդապետութիւն քարոզեց ու սիրով քենէ իրեն հետեւիլ կը բաղձայ :

Դմարդ խափելու մոքով՝ ճշմարտին ինքնինք նման ցընելու կը ճգնի :

Գիտուն՝ քաջափորձ և ճարտարաբուեստ բժիշկ մը ճշմարդիս բժիշկ է բժշկութեան արհեստին մէջ . բայց անդին բոլորնին տղէտ սակայն գժբաղդաբար «ճարտար» անուն վաստկելու ջանացող կինաց թշնամի բժիշկը կեղծ է ըստ բժշկական հմտութեան իւրոյ՝ իւր «ճարտարութեան» մէջ : Սոյն սա ջանաց ընդդէմ բժշկական արհեստի օրինաց՝ իբրև թէ վարպետութիւն ցոյց պիտի տայ՝ տեսակ տեսակ՝ կը լուսելիք» դարձուածքներով, խարեբայ ճարպիկ հընարադիտութեամբ, ոսկեզօծեալ գեղերով ու ճամարտակ տրամարանութեամբ միւս ճշմարդիս բժշկին անունը աղարտել :

Աստուածային գերերջանիկ դրդումմը՝ չափազանց քաղցրութեամբ բռնադատեց զփոյթն ու եռանդ առ ինքն ձգել, որով համատարած աշխարհի «Փքէւ» անուանեցաւ . երկու ամենամեծ փրկութիւն պարդեւելով մարդոյս իւր պարուածն վրայ : Մին այն է որ՝ ազատեց զմեր սկզբնական մեղաց տգիտութեամն չլիմայներէն . և միւսն այն է՝ հրապարակ հանեց և որոշեց մարդոյս կենդանի սպաֆայն մահկանացու ներկայէն . հոչէ, յաւիրինահանունիւն քարոզելով կոազաշտներու մոլորութեանց գէմ:

Ասոր (կեղծ բժշկին) ունեցած արհեստը բժշկութեան տարիներ վատնելով սովորած ու փորձառու եղած հմտութիւնները չեն : այլ՝ իւր ծափել աշխատած խարեբայական ու երեւութական աւելաբանութիւննեն . որք թէկ իւր խղճին պատիւ չեն բերեր, բայց մարմույն նօթի չմնալու չափ հաց կը ճարեն, որուալով զդիւրահաւանա ի մահ :

Այսպէս ալ քրմապետաց ըրածը իրենց յաւիտենականութեան մեծ մնաս էր՝ ըստ որում պատիւ չեր բերէր իրենց, խարուեցան անմեղաց ձեռքի (մտքերնին զրած) յափշտակելիք հացերէն սկսան անինայ խարեբայութիւններ ի գործ դնել :

Դիւրահաւան փոքր մաս մը համոզուած մնաց . բայց մեծագոյն մասը որոշեցին և ճանչցան զճմարտութիւն, միանգամայն և գրեցին Աստուծոյ հզօր կարողութիւնը . խատիւ պաշտպանելով անոր յարդը, զի Աստուծոյ յարդ ո՛չ այնչափ փնտուղն, որչափ փնտուղ ու գրողը աւելի աղէկ գիտէ :

Այն ատեն թէլիարը դլիմիկոր կաշկանդեալ կապուած՝ չունէր երբէք համարձակութիւն ռըբէմբէ+ իշխելու կուապաշտից սրտերու :

Արդ՝ ինչպէս Փրկիչն արիւն թափեց ու զմեզ փրկեց, նոյնպէս պնոր սփրելի ըլլալու համար ջանացողներ (մարտիրոսք) քնքոյշ բայց անվեհեր սիրով արիւն թափեցին ու փրկուեցան : Որպէս նա զմեզ ընդ Հօր (Հայրականի արդարաւէր գթոյն հետ) հաշուեցնել օրինաւոր ու խիստ յարմար ունեպեց ու ի խաչ բարձրացաւ, նոյնպէս իրեն հետ

Աստուծոյ այս ու ուրիշ միջներու սովորուած՝ զինք մարդկային սեռի կատարեալ ճանցնելու մասին » ըրած գերբնական հրաշագործութիւնք, շատ ատեններ կատարուեցան մարմաւոր աչքերու ներքեւ՝ ինչուան որ ամբաղնապէս աստուծոյին օրէնք գրի առնուեցան ու ապրածեցան համայն աշխարհի:

Եւ հիմա՞ որ հին ժամանակուան եղածներուն նման ո ճշմարիտ գերբնական ա վաեմ « Հրաշբներու » կարօտ չինք, իրաւունք է որ չըլլանք, քանզի շատ բարի փոթորիկներ անցուցինք ու չինք իրաւուած գեր, ալ այսուհետեւ իթէ նորէն պատահին, ինչ կրնանք ընել : Անաստուծներու մտացածին պատճառներ յարուցանել կը պակսի՞ն . . . :

Ընդարձակ լնութիւն ունիս առքիդ առջւ ճարտարարուեատ, անոր հրաշբներուն չես համուզուեր ու չես ըսկեր թէ՛ և Ասի Ստեղծողը նպատակ մ'ունէր և ունի, զի պարապը չսպեղծեց, այլ այս բնութիւնը ճանչողին (բանականութիւն ունեցողին)

(Որդիուկանի գթոյն հետ) կատարեալ հաշուած ըլլալու համար՝ ի պատիւ անմեղ շարչարանաց իւրոց՝ տուն տուած գրաւաւ կաններուն պատրաստել տուաւ ջերմ սիրով ի մահ դատապարտել ի ձեռու կոշտ կուապաշտից, այն անձանց՝ (գրաւականաց) Քրիստոնէական ուղղափառ հաւատոյ քարոզութեանը մասին վարած անցեղի պաշտօնը լըրանալէն և հետեւաբար քրիստոնէութիւնը ուղղուածէն եւել տարածուելէն զինի :

Եւ յայնմ ժամանակէ հետէ աբնակն գարը այսօր չքական դար մը կը սեպուի, որուն

իւր ձեռքին ճարտարութիւնը ցոյց տուաւ, հիմա ինքո՞ւր է . — Երկինքն է . հապա բնութիւնն ներքին ճարտարութիւնը քանի որ շինայեց ցոյց տուաւ անոր, Երկնից ներքին ճարտարութիւննա ալ ցոյց չպիտի տայ հարկաւ . — պիտի տայ անշուշտ, ուրեմն ինչո՞ւ չենք երթար անոր (Սակեղծողին) լուսաւոր կենսառու վարդապետութեան գիրկը ու հետի հետի կը պատինք :

Աներեւութ Աստուած մը՝ իւր ձեռքին սիթը եղած երկիրը, (բնութիւնը) եթէ կարող է քեզէ ներկայացնել յօժար սրտիւ ու կը ներկայացնէ, միթէ նոյն ինքն անկշռելի զօրութեամբ անձեռն հա՞ս պիտի ըլլայ զերկինք զիւր օթեւանն ալ ներկայացնել քեզ : Ես եմ և այր և քէ » կը սէ. անոր « Այրը » տեսնելու արժանացար և Փէն » ալ չպիտի տեսնաւ . — Պիտի տեսնաւ օր մը անուտակրոյս . Համբերէ՛ :

Այս ալ մէկդի . գանք մեր բռւն խնդրոյն :  
Տեսաւ Ստեղծողը թէ՛ մարդիկ վարդուեր են

պաշտպանութեան ներքեւ կենդանի յօյս մը  
կը վայելենք, թէ և նեղութեանց և հալածա-  
նաց տակ . աշխարհքի երես փառք տալով  
հանապազօր :

Սրբոց պաշտօններ մինչդեռ կը լրանային ,  
ու իրենց նպատակը յառաջացած պսակուած  
էր, շատ մը ատեններէ ետքը՝ թէլիարն ալ  
կամաց կամաց սկսեր էր արթննալ, որ զմարդ  
կորսնցնելու ունեցած գրգռիչ հնարագի-  
տութիւնը ի գործ դնէ :

Կարձակուի ինչպէս ըսինք, վերջապէս  
շլթայէն, թէ և կորակոր բայց դեւական իշ-

բնութեան՝ ու այնպէս մէկ մարմին եղեր են անոր  
հետ, որ իրեն չնորհած առանձնական կենդանի օրէն-  
քը (յաւիտենակամնութիւն պարզեւող) բոլորովին ու-  
րացեր, հետեւարար զինքն ալ մէկտեղ ուրացեր են  
(զի և աներեւոյթն Աստուած « երեւելի օրէնքները »)  
իրեն միայն Փոխանորդ կարգեց աշխարհի վրայ, և  
ոչ զմարդիկ: զԱստուած չես տեսներ, բայց օրէնք-  
ները՝ Աստուծոյ կենդանի Փոխանորդը կը տեսնես  
ամէն ատեն). յարմար դատեց վաեմ և գերբնական »  
հրաշագործութեանց դիմել հասկցնել ուզելով մար-  
դոց թէ՝ « այս (բնութեան) պարգևներուն քիչ շատ  
խելք հասցուցած ու վարժուած կը ձեւացնէք, ըն-  
տանենալով անոնց գաղտնեացը հետ՝ զիս կուրանաք  
կը մոռնաք. ահա՝ ձեզի այնպիսի գաղտնիքներ ներ-  
կայացնեմ» որոնց բնաւ և ոչ մէկ կերպով չկարո-  
ղանաք խելք հասցնել, ու յանաք սիրել զիս և պաշ-  
տել ճշմարտապէս ։

Մովսիսի և ուրիշ Մարգարէից կամ այլ նշանաւ-

խանութիւնը վրան էր : Յառաջ կը բերէ յոդ-  
նաթիւ պաշտօնեայներ և անաստուածներ՝  
որք ծպութակ լուսաւորութեան ու քաղաքա-  
կըրթութեան կերպարանօք խել մը անմեղաց  
խղճերը վրդովելու և պղտորելու կը ջանան:

Արդ՝ ինչպէս հնոյն մէջ երկիւղածք Աս-  
տուծոյ՝ չարչարանօք կը մահանային ի փառս  
և ի պատիւ տարածման Ս. հաւատոյ, նորոյս  
մէջ ալ աստուածապաշտ կենդանի կը չար-  
չարուին ի պաշտպանութիւն նոյն Ս. հաւա-  
տոյ, այս անհաւատներուն վիժած ծուռ ու  
ամենախարդախ սկզբունքներէն :

Եր անձանց միջոցաւ անթիւ վաեմ և գերբնական  
հրաշներ ցոյց տուաւ :

Բնականաբար ատեն անցնելով, մարդոյս արտա-  
քին կաղմուածքը իւր գիրքը կը փոխէ՝ խեղճիղճն  
ալ ասոր դիմիկին բերելով՝ դժբաղդաբար ասոր ալ  
ձեւերը փոխուեցան, ու « ներսինը՝ դրսինին » հաւա-  
սարեցնել ուզեցին, սկսան գարձեալ կուռք պաշտել՝  
ուրանալով այդ ամենայն զօրութիւնք և գաղտնիք,  
սպանչելահրաշ աստուածայինք ամենայն յաջողակ ա-  
պերախուութեամբ :

Գթաց Երկայնամիտն, միւսանգամ վերստին հա-  
ճեցաւ պարգեւել զանազան զօրութիւններ :

Հազիւ հարեւանցի ճանչցեր էին մարդիկ, և  
երբ միտք կը ցուցնէին իրենց ընթացքէն՝ քիչ ատե-  
նէն անոնց պղողուայէն դուրս ելնելու, Աստուած  
կանխագիտեց թէ՝ այս նշանաւոր գործերն ալ մար-  
դոց միտքն առ ինքն՝ առ բարին չպիտի յեղացընեն,  
ատեն անցնելու կը նային, մէկէն պիտի մոռնան,

Այս ալ արդի երկիւղածաց ապաշխարութեան պատիժ մ'է՝ զոր ի հարկ է ամենայն սիրով կողջագուրեն ու անոնց դէմ շարունակ կը պատերազմին, և յաղթելու կը ճըգնին :

Այն Քրիստոսը՝ որ ինք իւր ամէն տեսակ գթութիւնքը չինայելէն ու շատ մը սուրբերու մեր փրկութեան համար արիւն թափել տալէն վերջը՝ դուն անոր յարդը չճանչնա ու դարձեալ կուրցած՝ անոնց թշուառութեանդ դիմաւոր առիթ մը հանդիսանալու ոյժու քանի որ կը կրկնապատկես երթալով,

Հարէն կուռք պիտի պաշտեն և ամեն տեսակ վատութիւններ ի գործ պիտի զնեն. ձգեց Մարգարեից հետ տեսպիքով տեսնուիլը մեկուսի, և կամ անոնց ձեռքովը այլ այլ վարմ և գերբնական հրաշքներ ընել տապը. կանխագիտութեան՝ (մարդասիրութեան) անեղի պարտը անպահաս քեցուցած սեպուած ըլլալու համար՝ մարմին առաւ մինչև անզամ կատարեալ մարդ եղաւ աշխարհականաւ:

«Եւ բանն մարմին եղեւ» . «Բնանն աը ցուցնէ Ասուուցոյ ասուուածային կարողաւթիւնը, որ մարմին մեզ (սխալական մարմառարաց) քարոզած խօսքերուն (Մարդարէից կամ այլոց սրբոց մինորդութեամբ) ինք կենդանի օրինակը հանդիսանալու նպաստիաւ առաւ ամենայն սիրով» :

Մարմառաբարտ աղօթք ընել, աստանայէն փորձուիլ, և զեւ ասան նման շատ մը օրինակներ ամենքը մեզի համար եին, մեզի դործքով և զինակ ներկայացնել, և արդէս զի եթէ փորձանաց

արդեօք նորէն վրագ գթալու ուրիշ միջոց մը կրնա՞ս համարձակիլ անոր վրայ ձգելու : Վհա անոր գութն ու սէրը երեւաննէ :

Դուն անոր ճամբան չերթալովդ, անոր բնաւ ցաւ չես տար. զի նա՝ արդէն առած է իւր ցաւ : Երբ յաշխարհ ակն յանդիման կը չըջագայէր, էբեւ պարիծ իւր անհուն նարդասիւրանն և արդարանն մարդիկ գիտութեամբ անխայ չարչարեցին զայն, ու դարձեալ չը ճանչցան :

Իրաւ է որ խօսդացած կստիպուէր կատարել Քրիստոսի խաչ բարձրանալով, իրաւ է որ

Հանդիսինք՝ ուսմինք անկէ ակօթել, և եթէ սատանայն թելագրէ զմեղ՝ խնդըչնք սատանային չարքնթացքէն ու Աստուծոյ միայն յանձնմնք ինքզինքնիս ամէն ատեն ամէն տեղ :

Ահա Աստուծած՝ իւր աստուծածային զօրութիւնը իւր սքանչելի խօսքերով (Մարգարէից միջոցաւ) քաշողելու պարտը անթերի լրացուց :

Վյնու հետեւ մարմին առած՝ քարոզածը գործքով ցաւցնելու պարտքն ալ քովանդակապէս կատարելակործեց : Զգած՝ սրբազն յիշանակը հոգեց շահ դեռ երեւանն են . «կենդանի եմք» կը գոշենն շին :

— Աշխարհի երեսը ժուռ եկած ատեն՝ իրմէ իրաւամի հալածուողները զինքը յանիպասի հալածեցին :

Հուսկ որեմն գարձեալ ներեց մարդոյս մահամիթ սխալմանցը ու հրամայել համեցաւ՝ որ ամբողջապէս դրի առնուին ու տարածուին իւր խօսուածքն ու շարժուածքը, որպէս զի թերեւս մար-

Հարչարող ձեռքեր ալ չպիտի պակսէին անոր, բայց մարդոյս բուն մեծ յանցանաց կէտը՝ ողբարիդանելով այս մասին սա էր թէ հոգին մեծ հարուած տուաւ . հարկանցի չարչարանքներ տալով դոհ չեղաւ :

Այս Քրիստոսը՝ որ զինք ու զիւր գերբնական սքանչելիս աչքով տեսնող ու չհաւտացողներուն մոլորութեանցը ամենայն համբերութեամբ և խոնարհութեամբ տարաւ, միմիայն իւր խօսքերը լսելով (գրքերէ) և իրեն հաւատքի չեկող անզգամաց մոլորութեանցը միթէ չպիտի տանի :

Դիկ իմանան իրեն չափազանց մարդասիրութիւնը ու խրատուին խաչելութենէն պարապ տեղը չհալածեն, այլ կատարեալ և անկեղծ խոստովանութեամբ պաշտեն զինք :

Անա՛զ . . . բիւր թիւր մեկնութիւնք կը տրուին անդադար վայրահաջութեամբ այս հատընտիր և անզուգական գրուածոց դէմ . . . :

Բարերարին համբերութիւնը մինչեւ այս կէտուէ, ալ ասկից անդին ի՞նչ անտարբերութեամբ կեցեր տիսուր փորձեր կընես . ի՞նչ սոսկալի յանդըդնութիւն . . . :

Բարերարին ունեցած Աստուածային փառքը եթէ քու ձեռքդ ըլլար, ասկից եւել ի՞նչ կրնայիր ըսնել :

Ատեններ անցնելով քու հաւատքդ թուլցաւ Աստուած ի՞նչ ընէ : Աստուծոյ բերանն ու գործքը եղող Ա. Գրքեր ունիս առնելու, ա՛լ Աստուծոյ վրայ ի՞նչ երաւունք ունիս յանցանք դնելու :

Այսու ամենայնիւ ծանծաղամոռութեամբ, մի՛ կարծեր թէ Քրիստոս այս ամէն ըրածներովը ունեցածը մսիւց և անդին զքեզ պատժելու զօրութիւն. չմաց վրան . « Ամենակարող Քրիստոսի՝ անգննելի զօրութիւնը և սարսափելի արդարութիւնը թուշտինականունեան Ֆջ պիտի իմանաս :

Խեցցի բայց սխալական մարդն անդամ խոհեմութիւն գործելով իւր բոլոր ունեցած հարստութիւնը բանի մը վրայ չթափեր, մաս մը գէթ անլտանդ՝ մնացորդ կը պահէ՝ առուտուըի չխառներ :

Հապա անսխալ և կանխագէտ Աստուած մը՝ քանի որ գիտէր մարդոյս ինչ աստիճան ապերախտ եղած ըլլար, և եթէ իւր ամ-

Քանի որ Ա. Գրեանք Աստուծոյ նպատակը ու սուրբ կամքը ընդարձակոյն կատարելապէս կը պատմեն ու մեզի խրատ կը կարդան անոնց հետեւելու, ա՛լ հրապարակական ուրիշ վսեմ և գերբնական հրաշագործութիւնք չեն պատահիր :

Իսկ Աստուծոյ՝ այս անհուն զօրութեանց վրայ գայթակղեալ (անաստուածոց խօսքերուն անսալով) կէս մը կասկածոտ բայց եռանդուս սրտից (եթէ ջերմեռանդ աղօթից յանձնեն զիրենք, ) միջնորդութեամբ անդուլ և անկեղծ խղճի մաքրութեան անբաւ բարիքներ կը ծնին . այնպիսի բարիքներ՝ որ զիրենք գլխովին գոհ ընելու բաւական են, կատարեալ Յաւիտենականութեան հաւատք ընծայելու մասնց նկատմամբ :

բողջ զօրաւթեանց դրամտվլուխը մարդոյս  
վրայ կապէր , տարակոյս չէր ձգեր որ Աստ-  
ուածպաշտութիւն , կրօնք , Եկեղեցի բոլորո-  
վին պիտի աներեւթանային . ուրեմն ինչպէ՞ն  
պիտի կամք տար իւր վրայ բան մը չթողուլ  
թոք ունեցածէն :

Եթէ կը հաւատաս որ Աստուած ամենին  
մասս է . հաւատա՞նաւ թէ իւր զօրութեանց  
ամբողջ գրամագլուխն ալ բանի մը վրայ ամե-  
րողջապէս անհնար է կապել ամենեւին : Վեր-  
ջապէս մեծ հոգք դու ըրէ , զի դուն պիտի  
պատժուիս յաւիտենական սարսափելի պա-  
տիմներով , Եթէ չուզես ուղղել կամ չուզղես  
անվայել ու ահռելի բօթալից ընթացք :

— Մէր հոգին մեր ապականարար մարմէ-  
նոյն փառքովը պապել ջանալու թելագրողը  
սատանային է : Առանձնաշնորհութիւնը մեր  
իշխանութիւնն է , և թելադրութիւնը՝ ու-  
տանոյին :

Սատանային տուն տալով ստեղծուածոց  
ականջ կսխելու տեղ՝ Աստուծոյ տուն տա-  
լով ստեղծուածոց ականջ տաս աղէկ չըլլա՞ն ,  
որ անոր սիրովք սիրուիս :

Շիտակ ճամբայ չցուցնող վտանգաւոր  
թշնամոյ մը տուած մասսը՝ նոյն ճամբան  
կատարեալ առնելէն ետքը պիտի իմանանք :

Բայց եկո՛ւ տես թէ՝ ո՞րչափ անհնարին թըշ-  
ուառութիւն մը պիտի ըլլայ մեզի համար  
այն ատեն՝ երբ յուսահատութենէ զատ ու-  
րիշ հնարք մը չպիտի կրնանք գտնել . ետ-  
դառնալ անկարելի՝ . հո՞ն (ճամբան) կանկ  
առնուլ վտանգալի՝ . . . . . :

Քրիստոս զմեր թշնամին ցոյց տուաւ ու  
հրապարակնետեց : Մենք ալ նայելու ենք որ  
թշնամոյն իւր թշնամութեան պարտքը կա-  
տարել ջանացածէն աւելի՝ անոր լարած որո-  
գայթներէն ազատելու պարտքերնիս կատա-  
րել ջանանք , և զյաւիտենականութիւն շառ  
հելու և շահած ըլլալու համար՝ առաքինու-  
թեամբք զարգարուելով , զբրիստոս աստ-  
ուած յաջողինք յաւիտեան օրհնել :

## ԳԼՈՒԽ Գ.

# Հ Ո Գ Ի

Արդէն ըսինք թէ « հոգին ձիրք մ'է գեր-  
բնական . » Ասի՝ որ մարմնոյն կազմուածոց և  
գրութեանցը վրայ կիշխէ՝ ըղեղին ներքէն

Թբաժողութեան մէջ սղմուած մարմնոյն ղեկավար դաստիարակն է :

Հոգին՝ ըղեղին և ջլաց դրից և բերմանց ընդարձակութեան և ընդունակութեան պատսիանելու հարկադրուած է իրաւամբ . սակայն , քանի որ ըրածը որոշելու կարողութիւն ունի , պէտք է մի այդ հարկադրութենէն յանիրաւի երես առնել ու յանդգնիլ տալ իրեն՝ պարտաւոր եղած սրբազան օրինաց անկեղծ գործադրութեանցը գէմ : Ահա հոգին . — Միտք , կամք , Զգացմունք , որ ք միութեան տակ հրաշալի փչիւն :

Միտքն ու կամքը կորոշեն , բայց զգացմունքը՝ մարմնոյն իշխողութեանը ներքեւ , նոյն որոշումը կը պօտակեն աւանդեալ առանձնաշորհութեամբ մը :

Առանձնա չնորհութիւն ըսելով՝ կիմանանք հոգւոյն ու մարմնոյն ունեցած ազատութիւնը՝ զոր Ամենակարող պարգևեր է անոնց : Այս ազատութիւնը օքնին է :

Մարմինը կը պատժուի հիւանդութենէ , որ օրինազանցութենէ է . հոգին ալ պիտի պատժուի նոյնպէս ստացած ազատութիւնը մարմնոյն թշնամական ձեռքին տակ խղդել ջանալուն համար , որ այն ալ օրինազանցութենէ է : Այսու եղանակաւ և ահա փոխադարձա-

բար կը պատժուին հոգին ու մարմինը . մինչ զէացնաց (ցաւոց) պատժովք , և միւսն՝ (մարմինը) հաշողանեաց պատժովք : Մաշողանեաց՝ հալելոյնի է թէ վերջ ունի , բայց զգացմունքը անոր չնայելով , միշտ միօրինակ իւր ճամբան շարունակելուն յայտնի է թէ վերջ չունի : Ուստի հոգին ձիրք մ'է մնայուն . և մարմինը՝ բաղդ մ'անկայուն : Բայց մնայուն հոգին վաստկելու համար՝ բաղդը պարագանելուն է :

Հոգին (իրեն) հղերացին զէացնաց յափշտակութելու և Աստուծոյ (Ստեղծողին) անդադար փառաբանութիւն (¹) տալու համար միայն ստեղծուած է :

Ինչպէս երեւութապէս մարմինը իւր թքշնամիէն՝ մահուընէ կը գողայ , նոյնը աներեւութապէս հոգին ալ անկէ բաժնուելուն վերջը պիտի գողայ տանջանաց թելագրութենէն , որ գիտացնաց պիտի զարնուի :

Հոգւոյն էութիւնը ցերեկը կալացուցուի

(¹) Պէտք է գիտնալ թէ մարգս որչափ որ հարուստ ու համբաւաւոր ըլլայ , աչքը միշտ նորանոր համբաւներ ձեռք ձգել կը նայի , ու կը փնտուէ . աշխարհօրէն խորհելով այսպէս է : Հոգեորապէս խորհելով ալ , պիտի գտնենք թէ՝ Աստուծած ի հարկէ ողջոյն բնութեան հեղինակը եղած ըլլալուն պատիւը պաշտպանել պիտի ուղէ ու փնտուէ . ուստի՝ անկեղծ և լերմ փառաբանութիւն սպասելու իրաւունք ունի , թէ և ինք փնտուածին բնա՛ւ կարօտ չէ ինքնին :

Տարմատար աչօք՝ միջնորդութեամբ խօսակցութեանց կարողութեան . և գիշերը հոգոյ աշուլ՝<sup>(1)</sup> միջնորդութեամբ երազ տեսնելու կարողութեան :

Մարդու աշխարհիս մէջն եղած և ապրած առեն՝ մարմինը մարմին պահելու և տարմատարնեան վայելելու կարողութիւն տուողը՝ որոնք օդը, ջուրը, հողն (բուսեղինօքն հանգերձ) է :

Օդ, ջուր, հող, արտաքին գործիքներ են անկայուն և երթեւեկ մարմնոյն վրայ, որուն կենդանական հաւասարակշռութիւնը Տարմատարնը չխանդարելու կաշխատին : Ասոնք ուրիշ բան չեն եթէ ոչ իբրեւ նպաստամատոյց միջոց առժամանակեայ մարմնոյն ունենալիք մաշողութեանը՝ որ ճիշդ հինգամ հաղնելիքի մը կարկտան դրուելու կը նմանին :

Մարմինը հարիտան բռնելու տեղը չմնացա-

(1) Օրինակ ըլլայ Արևել՝ որ իւր կենդանութեան ոյժը (տաքութիւնը) երկրիս վրայ սփռած լուսաւոր ճառագայթից (շուքերու) միջոցաւ կառպցուցնէ, ասանկ ալ հոգին կենդանաբար իւր կենդանութեան ոյժը (յաւիտենականութիւնը) իւր աշաց լուսոյ ճառագայթիւք կը բացայայտէ՝ մարմնոյն վրայ սփռելով ի գիշերի, երբ մարմնոյն աչքերը գոյ-

ծին պէս՝ և ահա հոգին երեւան կելնէ և վինք ի Հանդերձեալն կը գտնէ :

Ասոր հակառակ հոգին ալ՝ որ դրանք ըղեցին վրայ նուիրական փշուն մ'է, իրբեւ հուր մարմնոյն մեքենաներուն՝ շոգիներ կարձիէ, որ մարմնոյն ամէն մէկ անդամոց իւրաքանչիւր մասունք՝ կազմուածոց արամագրութեան տակ շարժին նպատակաւ մը՝ ոչ իբրև լոկ շարժում (անբանեաց նման) այլ իրբեւ գոյն, ճշմարիտ գործ :

Որպէս մարմինը իւր էութիւնը (հողը՝ ուստի գոյացաւ) առանց բնաջինջ ընելու աշխարհի երեսն, միմրայն ձեւերը կը փոխէ . նոյնպէս և հոգին առանց իւր էութիւնը ու սեփհական օրէնքները (յաւիտենականութիւնը՝ ուստի գոյացաւ) երկնքի մէջ բնաջինջ ընելու՝ աշխարհայնիկ ձեւերը (իբրեւ լոկ շարժման նպաստող) կը փոխէ, զի արդէն յայտնի է թէ՝ անցաւոր եղան ուելուց հը պէս՝ առէրէ ինայ ազդա գլուխէլ անանց նուիրական ուել ճը :

Բայց զետէ գերբնական դաշտունեաց մէջ հոգին: Ամէն բան կը գատէ, կը խօսիու կը լսէ. ատկայն իւր վրայ քաջորոշ սահման մը տալ չէ կարող, այսինքն՝ յաւիտենականութեան համար՝ ներկայանալու պատրաստուած բնեւը չկրնեալ գիտնալ:

Այս հայոցներէն (Հոգիէն) կուրս՝ (արդէն կերպով մ'ալ բացատրած ենք) ընութեան մէջ գտնուած ամէն գաղտնիք, ամէն աներեւոյթ զօրութիւններ՝ որ մէյմէկ ձեռքի տակ ինկած առարկայներով ի տես կուգան՝ բոլորն ալ լոկ դրդումներ են. և իբրեւ ոբրուգն պարիս մը՝ հոգւոյն ներքին զօրութեան՝ մէկ խօսքով կարծես թէ անոր (Հոգւոյն) հարցանց մէյմէկ բայցանանեցն են :

Հոգին իւր էութեան (Յաւիտենականութեան) ոյժը նշանաւոր օրինակով կիմացնէ մարմարյն։ Ապաքէն ըսած էինք թէ՝ Աստուած ինչ որ քարոզեց ու գործեց, իւր քարոզածներուն ճշդութիւնը մեզի ընդունել տալու համար՝ բնութեան մէջ կենդանի օրինակներով բացատրեց և լն։ —

Աստուած քեզ ըսաւ թէ հոգի ունիս, Յաւիտենականութիւն ունիս . արդ՝ ցերեկը քեզ Յաւիտենականութեան էութիւնը ապացուցանելու նկատմամբ՝ հոգւոյդ այնպիսի կարոզութիւն տուաւ՝ որ մէկ վայրկենի մէջ ամենէն հեռու տեղ մը կերթաս կը նստիս . մէկ քառորդի մէջ տիեզերք տակնուվրայ կընես պարտելով եքեաւհայութեամբ։

Եւ նմանապէս գիշերը քեզ՝ հոգւոյդ յանդինականութեանը համոզուելու համար կեն-

դանի օրինակ մը տալու դիտաւորութեամբ՝ երազ տեսնելու կարողութիւն տուաւ։

Ամէն գիշեր կեղծ կը մեռնիս, ու ամէն ցերեկ կող կը կենդանանաս մինչեւ որ ճշաբէտ մեռնիս ու նշաբէտ կենդանանաս (Յաւիտենականութեան երթաս)։

Ամէն գիշեր կեղծ կը մեռնիս ըսի, այսո՛ . քանզի երբ անկողին կը մտնես, և երբ աշքերդ կը դոցուին՝ կը քնանաս, չես գիտեր ո՛ր քաղաք, ո՛ր առւն, ո՛ր մենեակ եղած ըլլագ, միանգամայն մինչեւ որ լրւացուցիր վրայէդ քանի ժամեր անցնելը (գեռ չլրւացուցած)։

Այս կող ճահէ՝ որ Յաւիտենականութեանդ պատւոյն համար կը վայելիս՝ նշանակ մ'է քեզ հոգւոյդ գէմ չմեղանչելով՝ մշտարթուն դտնուելու մասին։

Ասկից հասկցիր թէ անցաւո՛ր ես, և օր մը ճաբանաւոր ճշաբէտ ճահն ալ դերը պիտի խաղայ վագ։

Ամէն ցերեկ կեղծ կը կենդանանաս ըսի, այսո՛ . ըստ որում հոգին նարմնն ըաժնուած վ և Յաւիտենականութեան չէ դիմած։

Այդ կեղծ «առժամանակեայ» բայց ճշաբէտ դիակէդ ճշմարիտ հոգեղէն լցու կը սիրոի . նշանակ մ'է կենդանի՝ իմացնել ու .

զեւ տալու համար քեզ թէ՝ որչափ որ մար-  
մնդ պիտի փտոի, վասահ ու ապահով եղիր  
որ հոգիդ երբէք չպիտի արժանանայ անոր  
տիսուր ռինքն, այլ իրեն համար պատրա-  
տուած Յաւիտենականութիւն մը ունի յեր-  
կինս :

Ծուռ սկզբունք մ'ունին որ աչքով չուե-  
սած բայց հաւատարմութեան արժանի բա-  
ներուն հաւատք չընծայես, ուստի՝ հսդին  
ի՞նչ է կըսես. Ես անոր էութիւնը աչքովս  
տեսնելու եմ որ հաւատամ կըսես. մինչդեռ  
հաւատարիմ նշանն ունիս անոր էութիւնը  
տեսած ըլլալու ամէն գիշեր :

Յերեկը բանի մը վրայ շափաղանց միաք  
յոդնեցնես, շատ անգամ գիշերը կը տեսնես  
զայն, և այդ տեսածիդ երաշ անուն կուտաս.  
Արդ՝ ցերեկուան այն բանին վատնած մըտ-  
քիդ կարողութեան ոյժը ձգենք մէկդի՝ որ  
« աչքով չեմ տեսներ որ, հաւատամ » բաելավ  
և ուրանալով ձիրքդ՝ ինքինքդ անբան ա-  
նասնոց կարգն անցուցած կըլլաս սոսկալի  
հետեւութիւններովդ. նայն իսկ գիշերը —  
հապա ի՞նչ կըսես այն կերպ երազներուն՝ որ  
յաճախ տեղի կունենան ամէն աստիճա-  
նի մարդոց՝ ըստ որում մարդս բնաւ չըտե-  
սած մարդեր, քաղաքներ, և բնաւ միտ-

քը՝ օրերով, ամիսներով, տարիներով բարե-  
կամաց կամ բարեկամի մը վրայ Նշանառուած  
բարեկամներ, կամ բարեկամ և կամ ուրիշ  
նիւթեր, քաղաքներ, ծովեր, ծառեր, տը-  
խուր տեղեր ևայլն միշտ կը տեսնէ. ա-  
սոր ի՞նչ անուն տալու է. կը թռիս, գարմա-  
նալին սա է թէ՝ տարիներով մոքէդ անգամ  
անցուցած չես ըլլար ցերեներու մէջ, թերես  
բնաւ չես յիշած ալ ըլլար մարդոց նրեւու-  
հնարաւորութիւնը կամանկարելիութիւնը են:

Աս և ասոր նման բաներ տեսած ատենդ  
ի գիշերի, ճիշդ ցերեկուան աչքդ բաց ա-  
տեն ունեցած իշխանութեանդ ( առարկանե-  
րը ոչ երևակայութեամբ այլ ճարմանորիտաւ տես-  
նելու մասին ) ոյժովը կը տեսնես :

Մէրդ նիստ և կամ Երևակայեալ իրեր, Զուոժ  
հարմաց ու իսր ալաց ներքեւ՝ աչքի առջև ներ-  
կայացուած միանգամայն և Զորմանորիտաւ կեր-  
պարագաներ ու բէրդ զգեցած ըլլալին՝ քաջ կա-  
պացուցանէ հոգւոյն ըստաւոր և հիանալի  
անվախճան կարողութիւնը :

Վերջապէս հոգւոյն կարողութեան շուքն  
է երազը :

Այն կարողութիւնը հոգին քանի որ իւր  
շուքովն ( քէօրկէ ) իւր մշտնշենաւոր կեն-  
դանութեան օրինակը տալով թէ ցերեկ և

թէ գիշեր աչքի՝ մոռքի՝ լուրիքի տակ շնկած  
անդայն բաներ ի գիշերի քանի որ ինքորանեաւ  
հարժառարեաւ իւնեւսացնէ , տսկից հետև ցուր  
թէ .

Յաւիտենականութիւն ունիս յերկինս . զի  
հոգւոյդ նուիլու ունեցած տրամադիր-կարո-  
ղութիւնը իմացար . հետև ցուր թէ՝ Աստ-  
ած մ'ունիս , զի երևակայեալ կամ անե-  
րեւոյթ իրերը մարմնաւորեալ տեսնելու հո-  
գւոյդ (տռարկայից դրից համեմատ) կա-  
րողութեան արձանագործնեաւ իմացար ի գի-  
շերի :

Հետև ցուր թէ՝ աներեւոյթ նուիրական տե-  
ղեր պիտի ունենաս զի հոգւոյդ անեւոյն տո-  
ղաներ , պատրի իսմ ոխոր ոեզեր . սեմնելու կա-  
րողութեան աշխատաբարնեաւ իմացար ի գիշե-  
րի .

Դարձեալ ցերեկը բանի մը վրայ միտք շատ  
յոդնեցնես ու զբաղիս , երևակայութիւն  
մ'է . ատ երևակայութիւնը ինչէ՞ն է որ ճիշդ  
իրականի կը փոխուի գիշերը : ինչէ՞ն պիտի  
ըլլայ . - ցերեկուան մտաւորական կարողու-  
թիւնդ ստուեր մը ըլլալով հոգւոյդ է ական  
ամիսի կարողութեանը . ցերեկը մոռքիդ առ-  
ջև բան մ'ալ բերես նէ եքետայեաւ կը բե-  
րես . մարմնոյդ աչքերը դոցուածին պէս .

Հոգւոյդ կարողութիւնը բովանդակապէս  
կամիոփի ճղուելէ՝ աչքերը կը բացուին և կը  
յաջողին զերևակայեալն յիրական շրջեցու-  
ցանել ի գիշերի :

Դիցուք թէ ցերեկ ատեն աչքդ էնունեամբ  
գոցես ու միտքդ առարկայի մը տաս , այն  
առարկային բովանդակ կաղապարը ամէն  
մէկ մանրամասն կէտերովն հանդերձ՝ առանց  
շուարելու՝ ոչո՞ք չո՞չ ելածի պէս կրնա՞ս ճիշդը  
տեսնելու . բնա՛ւ երբէք . պիտի տեսնես հու-  
րեւանցի և խոր մութ . զի մարմնոյդ աչքը  
բացէ ու չես եռած (քնացած) որ հոգիդ  
երեւան ենէ իւր չուքը վրադ տարածէ :

Ահա մարմինդ գիշերը՝ իրեն ցերեկուան  
զբաղմանցը դէմ իրեւ հանգստութիւն մի-  
անդամայն և իրբեւ արթնութիւն հագուժ  
կենդանի օրինակ մը հանդիսանալու ատեն՝  
մէկ խօսքով Գրածէիդ պէս , հոգւոյդ ոչնոր  
կը բացուին և անսր լցուը վրադ կը տա-  
րածի , հետեւաբար երազներ կը տեսնես . ը-  
սելէ երազ տեսնելու չնորհուած կաբոզու-  
թիւնը հոգւոյն յաւիտենական կենդանու-  
թիւնը աւետելու համար՝ ապացուցեալ ըստ  
երեւութիւն պէտք մ'է մարդոյս , պարգեւեալ  
ի Ստեղծողէն :

Արդ՝ ինչպէս գիշերուան մահդ կեղծ է .

նորէն կրկնեմ՝ այն միայն աշխատանքէդ դադրելու հանդիստ մը՝ միանդամայն մէկ խօսքով մահկանացու եղած ըլլալուդ մշտատեւ օրինակ մ'է աչքիդ առջեւ։ նոյնպէս տեսած երազդ կեղծ է և մշտատեւ օրինակ և հաւաստիք հոգւոյդ յաւիտենական կենդանութեան, և այդ ճիշդ հոգւոյդ շուքն է։ Երկուքին ալ կեղծ ըլլալը աչքդ բացածիդ պէս կորոշնու ահա այն ատեն կիմանաս ողջութիւնդ և մեռած չըլլալդ, ահա այն ատեն կիմանաս՝ որ տեսածներդ ալ ոչինչ են եղեր, ու դուն քու գտնուած անկողնէդ ու սենեկէդ զատ ուրիշ տեղ մը չես գտնուիր։

Ի վերայ այսր ամենայնի երազէ զատ՝ Տեղիւ մ'ալ կայ, զոր Ամենակարողը իրեն երկիւզածաց միխմարութիւն ու քաջալերութիւն տալու համար պարզեւած է։ Այս այն է՝ թէ աչքերդ գոց՝ բայց գիտես գտնուած սենեակդ ըլլալդ, և հրաման չըլլար մինչեւ որ Տեսիլքդ շտեսնես՝ աշուշներդ բացուելու։ և խղճի դրդմամիր ալ կազդուիս և կիմանաս տեսածդ սքանչելիք մ'եղած ըլլալը, որ անոր (երկնաւօրին) անհուն զօրութենէն արադրուած է։

Տեսիլքը հոգւոյն էութիւնը կ'աւետէ, և երազը անոր գոյութիւնը :

Տեսիլքը՝ հոգւոյն չափազանց բարձրութեան է ական օրինակն է։ իսկ երազը զանի (հոգին) հաստատել ջանացող ըստ ինքեան երեսոյն մ'է։

Այս խօսքերով եթէ դարձեալ չես հաւատար հոգւոյդ յաւիտենականութեան, սպասէ։ հարկաւ օր մը պիտի մեռնիս, կը տեսնեա. բայց ի՞նչ օգուտ որ կամկածդ յագեցնելու, փարատելու համար՝ վատնած ջանքդ այն ատեն խիստ սուզի պիտի նստի քեզ։ Ահա այն բաները՝ զորս երբէք ցերեկ ատեններ մոքէդ անցուցած չէիր, ու գիշերը հոդաց աշուշ տեսար, եթէ տեսնելու բան էր տեսածդ, խօսեցար՝ եթէ խօսուելու բան էր խօսածդ։ լսեցիր՝ եթէ լսուելու բան էր լսածդ։ Անոնց պէս եթէ օր մը հոգիդ՝ չտեսած Աստուած, չտեսած սուրբեր, չտեսած տիսուը տեղեր՝ ի Մշտնջենականութիւն նուելով, տեսնելու արժանանայ, ճակատդ բաց՝ տալիք պատախան ի՞նչ ունիս, որ փրկուած ըլլալդ իմացուի։ Ահ միթէ աշխարհիս մէջ փըրկութիւն առնուլ շատ դժուար է։

Ո՛ր աստիճան մարդ ըլլայ, մարմինը ոտքի տակ առածին պէս՝ հոգին կը փրկուի բանը՝ ան ընելուն վրայ է։

Մարմինդ չափազանց պաշտած ու մեծա-

բածիդ պէս՝ բարի (1) հոգիդ կը թուլնայ և  
Աստուծոյ փշման վենդանին չեքնէն ողբեցա-  
թնը առանց ի՞ր ու վայ ըլլալու վրայէդ,  
մշտատեւ տանջանքներ կը վայելէ անդին.  
փառքն մեռցնելով։

Մարմինդ երբեւ խոռուանոց մը (չէօփ-  
լիւկ) և հոգիդ անդին գոհար մը՝ Ամենա-  
կարողէն անոր մէջ ձգուած և աշքիդ ալ ար-  
ցունք թափելու զօրութիւն տրուած է, որ  
եթէ աղտեղութեանց մէջթամթխես գոհարը։

(1) «Եւ ետես Աստուած զի բարի է»։ Աշխար-  
հիս մէջ եղած ամէն բան բարի ստեղծուեցաւ։

Ստեղծուածոց մէջ «օրէնք» մտնելով «չար»,  
ճրարիս անուն տրուեցաւ։

«Չար» անուն կրող բան մը՝ անպատճառ մէկ  
օգուտ ունի ուրիշի մը, բայց «օգուտը» չատ և  
ազդու լըլլալուն համար ծոյլ ու անպիտան մացեր  
և հետեւաբար «չար անուն առեր է»։ ծուլութեան  
մէջ մալով ու անոր հետ ընտանենալով՝ ճրնու-  
թիւնը» ժամանակի ներքեւ տարբերեր է։

Օրէնքով, այս բաները՝ «որ զրեթէ աւելորդ աղ-  
տեղութիւններ կը սեպտիւն ընդհանուր բնութեան  
մէջ, պատճել հրամայեց Աստուած»։ Աս «օրէնքը»  
եղաւ «ճրարին»։

Չարը՝ որ բարւոյն թշնամի է՝ ծուլութեան պատ-  
ճառաւ է և ծուլութիւնը անհնապանդութեան։

Մարդս լիակատար իշխանութիւն ունի, ինչպէս  
անարդ ու անպէտ (չար) թշնամի մետաղներէ՝ զոս-  
կին լոյսը հանել և անոր բնական գերազնիւ յարգը  
ճանչնալ ու ճանչնել իւր նմաններուն, նոյնպէս  
մակատար իշխանութիւն ունի հոգւոյն թշնամին

այնպէս իմն կարծես թէ կորոնցուցած ես,  
պիտի մաքրես անոր ջրերովը և գոհարը երե-  
ւան պիտի հանես իւր պայծառ դրութեամբը։

Եթէ չաշխատիս, ծաղրես զհոգիդ և զվախ-  
ճանդ չդիտես, գիտցած եղիր՝ հոս որ անըզ-  
գամութեամբ խիղճգ կուրցուցիր, հոն (ի Հան-  
գերձեալն) պիտի բացուի։ Խորհէ հեղ մը  
թէ երկինքն ու երկիրը դողացնող ահարկու  
դատաւորը պիտի տեսնէ քու դատդ։

Հո՛ս ուրիշին գաղտնի անդթութիւն մը

աշխատութեամբ երեւան հանելով պրել, մաքրել  
անոր աղտեղութիւնները (մեղքերը)։

Եթէ մարմնոյդ հանգստութեանը համար մա-  
շումդ (աշխատանքդ) օրինաւոր էր, հոգւոյց հա-  
մար մաշումդ է՞ր ապօրինաւոր էր։

Բնութեան մէջ ո՛ր ազնիւ բան զուտ իւր բնա-  
կան պայծառութեամբը՝ մարդոյս ձեռք կիցնայ տ-  
աւանց աշխատութեան։

Որ ազնիւ բան առանց մէկ աւելորդ ու անարդ  
աղտեղութիւնը մը չպլշտկած վրան՝ և առանց մի ու-  
րիշ իւր աստիճանէն ստորին բանի մը հետ գտնուե-  
լու երեւան կելէ ու քու պիտոյլցց կը ծառայէ։

Ասկին՝ որ անով կամքդ կը գործագրես. դու ա-  
նոր համար ո՞րշաբի կաշխատիս ձեռք ձգելու. ձը-  
գածդ զուան է. նայինք ապս բնական զուտ աստի-  
ճանին մինչեւ որ բերին հասուցին մարդիկ զայն,  
որշափ աշխատութիւն կրեցին։

Անոր (ոռկոյն), բնական զտութիւնը երեւան  
բերելու նպատակաւ՝ դրսէն խառնուած չնշին ու  
անարժէք (ոռկոյն արժէից հետ բաղդատելով) մե-  
տաղներ (կապարը, երկաթը, մկնդեղը ևն) անոր

ընես խղճիդ դէմ, և վերջէն կերպով մը երեւան ենէ . մէկէն պատիւդ չափազանց պաշտպանել կը յոդնիս . կը վախնաս որ ունեցած համարումդ ձեռքէ չթուցնես, կը վախնաս որ ըրածիդ պատիմը չկրես . ասդին համար այսափ զդուչութիւն եղած ատեն՝ անդին ալ պատրաստութիւն մը ունի՞ս հոգւոյդ փառաց համար :

**Եթէ կը հաւատաս որ Աստուած կատարեալ է և անմահ, հաւատալու ես նաև թէ քովէն հեռացնելու համար ո՞րչափ նեղուեցան :**

Կարծես թէ այն անարդ մետաղք իբրեւ մէկ մեծ թշնամի մը դառնալ ուղելով ոսկեոյն արժէքը խանգարել ու իրենցին հաւատարցնել կուզեն . բայց ոսկին իւր պատույն արատ չքերելու շանքով անոնցմէ երես գարձուցեր ու չէ միացած անոնց հետ այլ խառնուած :

**Ասկէ օրինակ առնելու իրաւունք ունինք թէ քանի որ անարդ մետաղք չեն յաջողած զոսկին իրենց վասութեան մէջ խեղզել ու անոր անզուգական ազնուութիւնը բնածինջ ընել, այսպէս ևս դըրսէն ո՞րչափ անաստուածութեան սկզբունք դիզուին ջշմարտութեան քով, չեն կրնար զանի խղզել ու անոր աննկարագրելի աղնուութիւնը կորսնցնել :**

Ոսկին գտնուած «ստորին» հողին մէջ՝ «ստորին» կարգի մետաղներու հետ կը գտնուի, և զքեղ իրեն բնական զտութիւնը երեւան հանելու համար աշխատելու կը բռնադատէ՝ ըսելով այն խառնուրդ տգեղ մետաղներուն վրայ պիտի չափես ոսկեոյն ալ թանկագին արժէքը . եթէ այդպէս է, ուրեմն քու առջեւդ ոսկին, կապարը պղինձը, ամենքն ալ

հոգիդ ալ, քանի որ կատարեալ է, անմահ է. ուրեմն և ի՞նչ պիտի ընես այն ատեն . . . . .

**Այս կապուած աշխարհիդ քանի քանի կայսրներ, թագաւորներ, բռնաւորներ, իշխաններ, իմաստուններ մինչև ցարդ կլլած՝ իւր մէջն առանդ պահած է :**

**Ասոնց՝ աշխարհի վրայ ի՞նչ ընելնին իրենց աստիճանի յատկութեան շքանունէն քաջ կապացուցուի : Ասոնց բոլորն ալ հիմա մենք մեր ոտքին տակն առած ենք : Ամէն քայլ**

մէկ են . ինչպէս որ մարմինն ու հոգին մէկ են քեզի համար ու տարբերութիւն չունին իրարմէ :

Կապարը, մինդեղը են, ոսկոյն հետ խռովուցան, և անոր բնական զտութիւնը առանց կորսնցնելու յանդգնութեան՝ հաւատարմութեամբ զանի իրենց մէջ պահեցին և Ստեղծողը՝ զայն մարմաւոր ու հոգեւոր պիտոյիցդ համար՝ ձեռք ձգելու վրադ անհրաժեշտ պարտք մը զրաւ, և գու իսկ սիրով և մեծ եռանդեւոմբ զայն (ոսկին) վնասելու վարժը ուեր ես, որ հոգւոյդ համար ալ եթէ ուզես՝ կրնաս վարժուիլ այնպէս, ոսկին ի՞նչ յանցանք ունի . ոչ ապաքէն ոսկին ուր որ ալ երթայ, որ անարդ բանի մէջ ալ խառնուի գարձեալ ոսկի է, ամէն մարդ միշտ կը յարգեն զայն և կը մեծարեն :

**Այսպէս ևս մարմաւոյդ մեղքեր վաստկցնելու (առանձնաշնորհութեանդ ծուլութենէն) պատճառ ըլլարովդ՝ հոգւոյդ յանցանքը ի՞նչ է, և հոգիդ ինչո՞ւ համար բարի չպիտի ըլլաց գու ծուռ կարծիքովդ :**

**Որեւը՝ իւր ճառագայթները աղնուութեանց վրայ ալ կը նետէ, անարդութեանց վրայ ալ . անարդ բաներու վրայ նետելովը արեւուն ճառագայթ-**

տուած ու չափած տեղերնիս արդեօք անոնց-  
մէ քանինե՞ր կան՝ զորս չենք գիտեր :

Մեր ոտքը անոնց անցաւորութիւնը կը  
յայտնէ և մեր միտքը անոնց լիշառակները :

Ունայնութեան ընդարձակ տխուր դաշ-  
տիս մէջ՝ ճշմարիտ միմիթարութիւնը ի՞նչ  
հարկ կայ մէկդի ձգել և ցուրտ վհատու-  
թեանց գիրկն իյնաէ :

Եթէ ըսածներուս կուզես ունկնդիր ըլլալ  
սուրբ գիրքը ա՛ռ ձեռքդ և անդադար կար-

ները պղծուա՞ծ կը համարին, և արեւուն արեգակ-  
նական զօրութեանը արատ կամ վնաս մը կրնա՞ն յա-  
րուցանել :

Հոգիդ տանջելու բուն պատճառ եղողն ո՛չ հո-  
գիդ, ոչ Աստուած, այլ ազատ առանձնաշնորհու-  
թիւնդ՝ որ խզդեցիր ծուլութեան ու վատութեան  
մէջ. մինչդեռ աշխատելու լայն լայն արտօնութիւն  
ունէիր՝ չաշխատեցար ու դատապարտուեցար :

Մէկը քեզի թանկաղին աւանդ մը տայ մէկ տ-  
տենի մը որոշման ներքեւ զայն ետ պահանջելու պայ-  
մանաժամը եկած ատեն՝ դուն այն առած աւանդդ  
եթէ չարաշար տիրողը յանձնեա, տէրը քու վրադ  
գատ բանալու իրաւունք չրնենա՞ր :

Դատապարտութեանդ գիխաւոր պատճառը դուն  
եղար, աւանդին ու անոր տիրողը յանցանքը ի՞նչէ.  
ոչ ապաքէն յանցանքը քուկդէ բոլորովին, որ կա-  
մովին հաւատար մութեան դէմ մեղանչեցիր, պա-  
տիւդ պահէ չուզեցիր անհոգութեամբ :

Ի գիրայ այսր ամենայնի եթէ՝ ճակտի քրափինք շը-  
թափած՝ ամէն բան դիւրութեամբ մարդու կարենար  
ձեռք ձգել, այն ատեն վայելածը ի՞նչ համ հոտ

դա՛. մի՛ ամաչեր, զի զքեղ ծաղրել ուզող-  
ներն իրենք պիտի ծաղրուին, զքեղ կորանցու-  
նել չանացողներն իրենք պիտի կորսուին :

Եթէ ունկնդիր ըլլաս, և ընդհակառակն  
կյր համոզումդ ու վատթար ընկերներդ-  
ձեռքէ չանես, կարճատե ժամանակի մը  
համար թէե լայն լայն կեանք կանցնես, սա-  
կայն վերջի ըլլաիքդ խորհէ . . . . .

« Զլացող տղուն մայըը ծիծ չտար » կըսուի.  
դուն քու անօթութիւնդ դիտմամբ չզգալէն

պիտի ունենար : Աստուած քու ձեռքդ ի պատրաս-  
տի մէյմէկ վարպետ զօրաւոր և գործիքներ » տուեր  
է, թէ հոգւոյդ և թէ մարմոյդ համար :

Մարմոյդ համար թնութեան մէջ պարգեւեր է  
հանքեր, խոտեր, անբան չնչառներ, և գերջա-  
պէս ամէն ինչ որ պիտոյիցդ կը ծառայէ . ատոնց-  
մով պիտի զրաղիս, աշխատիս ու գործես, և աշ-  
խատութեանդ վարձը և մարմոյդ օրական հան-  
գիսոր պիտի կատարես պատշաճ կերպով ըրածիդ  
համեմատ :

Եւ հոգւոյդ համար զօրաւոր գործիքներ՝ սուրբ  
գրքերը տուեր . ատոնցմով պիտի գործես և աշխա-  
տութեանդ վարձը մարմոյդ օրական վարձուց օրի-  
նաւորութեանը հետ միացնելով՝ յափտենականու-  
թիւնդ շահած պիտի ըլլաս :

Միթէ այդ « գործիքներ » անտարքերութեան  
համար տրուեցան . մարմոյդ համար ժամանակ  
պատճելը եթէ ստիպողական իրաւունք մ'է, (որուն  
մէջ իսխոտ յաջողակ ես) հոգւոյդ համար այնպէս չէ:

Քեզի տրուած հոգեւոր « գործիքներուն » կա-

և անոր ճարը նայելու միջոցներ ձեռք ձգեց  
լէ փախչելէդ ետքը՝ յանցանքը որունն է,   
քուկդ՝ թէ երկնաւոր հօրդ:

Երկնաւոր հայրդ քեզի բարերար մայրեր  
պարգևեց՝ որ են իւր պատուիրանները,  
դու անոնց զգացմանց նշաններդ յայտնէ,  
որ սնունդ առնես՝ մեծնաս և լեզուդ բաց-  
ուելու աղատութեան արժանանաս. «Խնդրե-  
ցէք և տացի ձեզ. հայցեցէք և դաշիք.  
բազինեցէք և բացցի ձեզ»:

Զաշխատող ու շարժում չունեցող բանը

պած ժանդը՝ առողջութիւնդ ապահով պիտի՞ ձգեն,  
և զքեզ օր մը չպիտի՞ թունաւորեն:

Յաւիտենական փրկութիւնը « անցաւոր ժամա-  
նակից ներքեւ է . ժամանակէն դուրս ելածիդ պէս,  
փրկութենէ ալ դուրս ելած ես, եթէ իրաւամբ ը-  
կրցար ճանչնալ ու պաշտպանել արբազան պարտքերդ:

Ժամանակէն դուրս ենելու իւստ մօտեցած ես և  
ընդհակառաւ դէպի փրկութեան ճամբան յառա-  
ջանալու շատ հեռացած : Ամենէն եւել հոգւոյն  
համար պէտք չէ աշխատիլ : Հողը և լոկ կրկնակի ա-  
շխատութիւն չպահանջեր քենէ. մարմինդ (մեռած)  
հող է արդէն, աշխատանքդ ալ հողի (անցաւոր բա-  
ներու) վրայ է, դուն ատ երկուքէն զաս արիշ  
անյեղի պարտք չունիմ կարծերով ինքինքդ ճըշ-  
մարտապէս մոռցեր՝ դիրազգարար աշխարհի պիղծ  
հիւրընկալութեան գերի եռ ըլրեր, որով « փրկու-  
թենէ » տեղեկութիւն շռնիս ամենեին :

— Փրկութիւն առնուլ և աշխարհք սարսափե-  
ցընել ուղաղը ամէն բան « հոգւոյ աչքով » դա-  
տելու և դորձաղրելու է :

Ի՞նչ պաղ կըլլայ . մեռելէն օրինակ ա՛ռ, ու  
ըուն երեսը մարդ տեսնելու կը քաշուի :

Յաւ ի սիրտ, կըսեմ, դու ողջ « մեռել »  
մեռ, որ դիտմամբ շարժիլ չես ուզեր :

Ահ, շարժումը հրաշագործութիւնները կը-  
նէ, բայց մանաւանդ այն շարժումը՝ որ ճըշ-  
մարտութեան համար կը յոդնի և շունչը հոն  
կը փէտ :

Դու ողջ պտտած ատեն մահը քենէ շատ  
հեռի կը բռնես, սակայն փոքր ինչ ցաւ մը  
մարմինդ պտտածին պէս՝ մահը շուտով քեզ  
կը մօտիկցնես, և վախէդ հարկաւոր դար-  
մաններու ձեռք կը զարնես, ժամմը յառաջ  
ցաւուդ առջեն առնելու, և եթէ կարելի է՝  
յմեռնելու :

Մարմնոյդ մահացմանը այսչափի կը դողաս,  
(արդէն ո՛ր ատեն ըլլայ պիտի մեռնիս ան-  
պատճառ ) հապտ կենդանի հոգւոյդ « մա-  
հացումէն » ինչո՞ւ չես վախնար, և փոքր ցաւ  
(մեղք) մը դալու ըլլայ, անսր առջեն առ-  
նելու չես աշխատիր, ինչո՞ւ համար զհոդիդ  
մեղաց խոր սուդերու կառաջնորդես և մար-  
մինդ չափէն աւելի ամէն իժիր կը պաշտես  
միշտ :

Գիտեմ, աշխարհն՝ որչափ որ մարմնաւոր  
հանգստութեան նպաստող հնարադիտու-

թիւնները երթալով ծաղկեցուց, աչքեր շա-  
ցնող ու գրաւող պիղծ վարսեա գիւտերը՝ (ի  
բաց առեալ ինչ ինչ կարևոր գիւտեր) յա-  
ռաջ տարաւ անոր ձեռք երկնցուց, հոգւոյ  
«աչքերը» բացուելու ժամանակ չունենա-  
լով թմրութիւն մը առին :

Հնարագիտութեանց բազմութիւնք և զա-  
նոնք ձեռք անցնելու թափուած անխնայ  
աշխատանք՝ մարմնաւոր աչքերը միշտ ար-  
թուն պահելով գեթ վայրկեան մը առիթ  
չեն տար հոգւոյն :

Հոգւոյ համար օրէնքներ» հաստատուե-  
ցան, ատոնք անշունչ կամ անբան շնչաւոր  
կենդանեաց համար էր, եթէ ատոնց համար  
էր, անոնք օրէնքներ ճանչնալ և անոնց հե-  
տևելու չափ՝ ինչ զօրութիւն (բանականու-  
թիւն) ունէին :

Վերջապէս փրկութիւնը հոգւոյն և մարմ-  
նոյն «միշտ հաշտ ընդ միմեանս» մնալուն  
մէջ սահմանուած է :

Արդ՝ այս ամէնը գիտնալով՝ ջանալու ենք  
որ մեր «կորուսած» հոգին նորէն ձեռք  
անցնել ջանանք և հետեաբար փրկուածիա-  
մարուինք :

## ԳԼՈՒԽ Դ.

# ՅՍԻՒՏԵՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ցաւիտենականութիւնը ներէայէ և սոսնչոյէ  
միջոցաւ՝ օրհնութեան յի վճիռ մ'է :

Ներէայ և սոսնչոյ ըսելով՝ կիմացուի ժամա-  
նակը. արդ՝ այդ վճիռը ժամանակէն դուրս է :

Մարդոյս աշխարհի մէջ աչք բանալ գո-  
ցելը՝ ժամանակին չափը լեցնելու և իւր կե-  
նաց ոքէնելը ճանչնալու համար է :

Կենաց աքէն ճանչնալու համար՝ ամէն ան-  
հատ պարտաւոր է հիմակուընէ զդալ թէ,  
հոս որ այսչափ վիշտ կայ, հապա դժոխաքը  
որչափ առաւել. հոս որ այսչափ երջանկու-  
թիւն կայ, հապա երկինքը որչափ առաւել:

Զգալով այս բաները, մարդս ներէան բանու-  
թեան մը կը ճանդիպի, և ինքզինք պիտի ժող-  
վէ՝ Յաւիտենականութեան պատրաստուելու:

Միանդամայն և գիտնալով թէ՝ ժամանա-  
կը նոհինացու է, և միշտ աչքը անդադար  
չլորուելու անկուած է, և հետեաբար ինդանէ

ապագայ մը կը վնտուէ , այն է՝ թաւիտենականութիւնը . «Այսօքը վաղանակ կը նայի » :

Այն արարածներ որ կեզ ապագայի իշխանութեանը պատրաստուած են՝ կը խարուին . ուստի և Ներկային կը կոչուին : Կօրհնէ զասոնք ներկային իւր կեղծաւոր ու անցաւոր օրհնութեամբը :

Ընդհակառակն՝ և այն արարածներ որ կեղականէ ապագայի պատրաստուած են , կօրհնուին վճառկան օրհնութեամբ . ուստի և երբէք բնաջինջ չեն ըլլար . անկեղծութեամբ կը յարգուին , և Մշանցնականին կը կոչուին :

Բնութիւնը թէև անփոփոխ ընթացք մը ունի , սակայն Արարիչը ատոր մէջ ցեցոր էազրակի մը թաղած է ի սկզբաննէ :

Այս գաղտնիքը գործնեան պատապարտած զօրութիւն մ'է :

Բնութիւնը այսպիսեաւ իւր անփոփոխ ընթացքը ուրիշն չը ներկայացներ բայց միայն ժամանակն . Ուստի՝ յաւիտենականութիւնը փոփոխութիւն երբէք չկը եր , ժամանակն ուղած եղած ըլլալուն ազատ իրաւունքովք :

Բնութեան վախճանը ճիշդ այն փտտած ըլլալը ծածկուած խնձորին պիտի նմանի , ուրուն մարդիկ՝ դրսէն կարմրուկ աւողջ փայլութեանը խարուելով ողջ կը կարծեն .

մէջը առանց բանալու և կատարեալ անցած ( փտտած ) ըլլալը հասկնալու :

Իբրեւ բնութեան ճակատագիր՝ գործնեան դաղտնիքը իմանալու սահմանուած դլիսաւորաբար երկու որոշ կէտեր կան . կնառիկան և ճաշողական կամ կեռակ և ճահ :

Կինսուկանը ճիշդ գոյացութիւն մ'է . ճաշողականը կեղծ , որ անոր մէջ ծածկուած ցեցոր նոյն մ'է :

Կինսուկանը՝ մարմինը երեւան հանելու կը ծառայէ . իսկ ճաշողականը զայն խարանելու : Ամբողջ բնութիւնը այս գդալի սեփհականութիւնը կը կրէ իւր վրայ :

Կեանքը երեսունշնչ կը պարծի և մահը՝ կորը-ռեանք . բայց կեռակ ըստելու լո՛ ինաց արժէքը՝ մահը կը ճանչէ :

Այդ երկու կեղծ բայց անանջատ բարեկամներ , երկուքն ալ ճշճրբանիւն կը քարոզեն իրենց մէջ . մէկը ( կեանքը ) արդարութեան փառքովը բոռն ճշճրիք կը սուի . և միւսը՝ ( մահը ) զարտադրեալը կործանելու փառքով հայտակ ճշճրիք կը սուի :

Երկուքն ալ թէև իրարմէ գոհ չեն , բայց իրարմէ չեն բաժնուիր :

Զանոնք այն աստիճանը անոր համար ձգերէ Աստուած , որ բոռն ճշճրիք՝ հայտակ կողմէն մաշելով՝ բնութեան էական օրինաց ա-

ռանց եղծանման՝ բնութեան վերջ տրուի ,  
մաշողութեան էականաբար բայց գաղտ-  
նի յառաջադիմութեամբը , առնուելով անսնց  
( կենաց և մահու ) յարաժամ գաղտ-թշնա-  
մական չի մաք տիսուր +աղսածին ու արդիւնա-  
ւորութենէն :

Այն բաներու մէջ որ թոյն կայ , հարկաւ  
սղդ թոյնը երթալով աւելի պիտի տարածուի :

Արդարեւ թէ պէտ մարմինը՝ թոյնին բնու-  
թեանը վարժուելու արամագիր-յարմարու-  
թիւն մը որչափ որ ունի , անկէ աւելի թոյնն  
ալ իրեն համար նոյնը ունի , առողջութեան  
մեծ թշնամի ըլլալուն պատճառաւ , ընդ դէմ  
մարմնոյն :

Ճշորդին ( կենսականին ) մէջ հէտի և հոխուա-  
նի ( մահուան ) մէջ նոյն ըլլալը քաջ ապացու-  
ցնելով , այս զայտ հասպնանէ ապագայ աշխար-  
հայնիկ ծննդաց՝ կործանման հակամէտ շրի-  
մամբ՝ մեծ հարուած պիտի տան : թոյնն զիիւ-  
թըն երթալով ապականելով և իրեն ձգե-  
լով , գուշակել կուտայ ճգիւ մեզ թէ՝ օր  
մը բուրսին պիտի անհետացնէ զայն ցամ-  
քեցնելով ջանացած ընդունեան բայց թշնամի  
վարմաւնքովը :

Ահա այս մեղ կը ներկայացնէ յատուկ՝ ան-  
ցուոք անդան մը՝ անոնց վախճան հը ըլլալը :

Բնութեան մէջ ծնունդ մը երկւան ելածին  
պէս՝ մահուան նոյնը կամաց կրմաց աչք բա-  
նալ կովի անոր մէջն , և առենէ մը ետքը  
վերջապէս կը կործանէ զայն :

Բոլըր բաներու մէջ հանը զօրաւոր նոյն մ'է .  
աս համաճարակ թունոյ մէջ մեր զբանինը  
երթալով պիտի աճռնայ կը կարծես :

Թոյն մը նոյն անուան արժանանալին ետ-  
քը՝ անկէ բարիք չակնկալուիր :

Ափիօն և ուրիշ զօրեղ թունաւոր բաներու  
հետամուտ և սիրահար բնութիւնք՝ ըսածն  
թողարքուցանեն , իրենց դէմքին ու ա-  
ռողջութեան խանդարմանց սուրնշաններովիր :

Իրաւ է որ ափիօնի և ուրիշ զօրեղ և վար-  
ժուելու արհանի՛ թոյներու սիրահարք կապ-  
րին , բայց մէյ մ' անկէ յառաջացած զաւակ-  
ներուն վրայ աչք նետէ , տե՛ս թէ ի՞նչ դո՞ւ  
վատառողջ են :

Այն զաւակներն հարկաւ պիտի ամուսնա-  
նան , ( եթէ ապրին մինչեւ այն ատեն ) հիմա  
ալ ատոնց սերնդեանը ( եթէ ունենան ) վրայ  
աչք նետէ՝ հեղմը և գուշակութեամբ պիտի  
ափմնես կողմերի ժամանկութեաններ :

Ափիօնի և ուրիշ զօրաւոր թոյներու զբա-  
ները չուտով երեւան կելնեն . քանզի աղդու-  
թոյներ են . բայց մնադեանդ մէջ ծածուկ

պարունակուած դանդաղ թոյները՝ սերըն-  
դեանդ մէջ եփ ելիքը համար՝ դարերէ  
ետքը իրենց նշաները հրապարակ կը նետեն :

Զի եթէ մննդեան թոյնը (փառութիւնը)  
Ամենակարողը ափիօնի և այլ զօրաւոր թոյնե-  
րու նման զօրաւոր և ազդու ընէր, անշուշտ  
մարդոց աճումը խիստ կարճատեւ կըլլար  
և հետեւաբար աշխարհքս ալ չէր լեցուեր և  
չէր զարդարուեր :

Ուստի՝ ինչպէս մարդոյս աճումը գաղտ-  
նապէս (ներսէն) աստիճան առ աստիճան յա-  
ռաջ կերթայ, նոյնպէս զանի նաևնառութելսու հա-  
մար հնարուած մննդեան ցեցոր չաղողնէր կա-  
մաց կամաց յառաջ կերթայ բայց ընդհանուր  
առաջն մեծ նշանաւոր քայլեր կընէ ոյժը  
իրնառողութելսու մէջ :

Մենք մեր նախահարց վարած կեանքին  
նայելով, մեր կեանքը զօրաւոր և երկարա-  
տեւ պիտի կենանք բռնել. և մենէ յառաջ  
եկած զաւակներ, « մենք քաջառողջ ծնողք-  
ներէ սերած ենք » ըսելով պիտի կրնա՞ն  
պարծիլ ապագային մէջ, քանի որ մահուան  
նշնք գաղտնի բայց սոսկալի կերպով ծննդաց  
պիր կարճատեւ ընելու կը տքնի հանապա-  
զօր :

Կերած բոլոր բաներդ գործն (չիւրիւկ) են,

Տաճկանացու են, ուրեմն նունաւոր են . թունաւոր  
իրէ մը երթալով առոյդ և երկարատեւ կեանք  
սպասելլ՝ կու րօրէն չպառնէնք ուրանալ ըսել  
է :

Հիները շատ ատեններ կապրէին քաջա-  
ռողջ վիճակի մէջ . և հիւանդութեան երես  
կամ բնաւ չեին տեսներ, և կամ խիստ քիչ  
կը տեսնէին : Անոնց նաևնդէ՛ կերած՝ մնած հո-  
ղէն հզօր կազմուածք կակնկալէին և կար-  
ժանանային անոր :

Ըսածիս ճշմարտութիւնը պառաւ հողերու  
տակէն ելած ոսկերք թուղ քեզ ապացուցա-  
նեն : Ատոնցմէ դիւրին է գուշակել թէ նա-  
խահարք որչափ վիթխարի կազմուածքի տէր  
են եղեր, ինչպէս պատմաքանք ալ կը հաս-  
տատեն :

Քանի որ այնպէս կարգէ դուրս (մերի-  
նանց հետ բաղդատելով) ահարկու կազմը-  
ուածք ունին եղեր, քտջառողջ ըլլանին կի-  
մացուի և քաջառողջ ըլլալէ ալ երկարատեւ  
կեանք ունենալնին :

Աշխարհքէ այս . հիմա ալ կը դանուի այդ  
տեսակ մարդիկ, բայց խիստ քիչ և այն ալ  
բոլորովին հիներէն պիտի տարբերին հար-  
կաւ . զի ինչպէս ըսկնք, հիներուն դանուած  
ուկորներք ոյլնդակ բաներ են :

Ահա քեզի մեծ ապացոյց մը Յաւիտենականութեան հոյսնեան , որ բնութիւնը ինքիրմավ ամէն ատեն բացարձակ կը պոռայ միշտ :

Յաւիտենականութեան հոյսնեան չհամոզուող ծանծազամամիտք՝ Աստուծոյ անքննելի կարողութիւնը իրենց խելքին հետ համեմատելու յիմարամատութեամբ կիշնեն ըսելու թէ՝ և Այսչափ ատենէ ի վեր այսչափ մարդմեռած է աշխարհիս մէջ , անոնք Անդին ո՞ւր պիտի սղմուխն . անոնց համար ս'րչափ ընդարձակ տեղեր պէտք են , ևնու:

Այն Ասառուածը՝ որ աս անհուն բնութիւնը ստեղծեր է յոշնչէ , և միլինաւոր մարդիկ կը կառավարուեն անոր մէջ . միթէ՞ յոշնչէ այսպիսի անհուն ընդարձակ տեղեր տեսնաս չկրնա՞ր անմիջապէս վերստին ի դոյ ածել , Յաւիտենականութիւն ունեցող ստեղծուածոց համար :

Գիտեմ . այդ խօսքերը զԱստուած ուրանուու , կամ զայն պաշտելու մէջ ներկայացուած և ճշմարիտ ապաշխարութիւններէ խորչելու համար՝ հնարուած լայն ճանքայներ են , որ վերջը իրաւամբ իջու նեղ պիտի ըլլան : Հայն է այս ճանքայն (աշխարհս) բայց անյաւոր է . լայն է այն ճանքայն (Երկինք) բայց մշտնջնեաւոր է . կեանք (ճշմարիտը) մահուընէ (հակառա-

կէն) լոիկ բայց խորոնկ պատժուելով մարմինդ մաշած ատեն՝ կը կարծես թէ զհոգիդ Աստամած անպատիժ պիտի թողու ըրած շարեացդ փոխարէն և չպիտի տանջէ :

Դու ո՛քափ չափազանց ոյժով և որչափ չսփազանց հարսւսա մէկն եղած ըլլաս , կենացդ վերջին ճգնաժամը չես կրնար բունաբարել . անդարձ վճիռ մ'է այդ , որուն ահօգնական իւեղճ ողորմելի մը պէս ճիտդ պիտի ծռես . և բնութեան խօսք չպիտի կըրնաս հասկցնել :

Բնութեան խօսք հասկցնելու և հետեւարար մահուան ճանկերէն աղատելու հնարք մը դժունելու կատարեալ անձեռնհաս անձ մը , ինչպէս պիտի համարձակի աղատել զինքը Ստեղծող Աստուծոյն ոպառնացեալ պատիժներէն :

Այն պատիժներէն հիմակուընէ զերծ ու ապահով ըլլալու , և փրկութեան պատրաստուելու միակ միջոցը , որժանէ ճանչելն է :

Հոն (Անդին , Յաւիտենականութեան մէջ) գոհ ըլլալու համար՝ հո՛ս (Աշխարհիս վրայ) գժգոհ ըլլալու ես . հոն ծնելու համար՝ հոս չորնալու ես . և վերջապէս հոն , ապրելու համար՝ հոս մեռնելու ես :

Եթէ կրցար . այսօրունքնէ վաստկեցար կեան-

քըդ . եթէ չկրցար՝ կորսուած ես Հռապանէ :  
Հոս փրկուողն (խղճի ճշմարտապէս հանդար-  
տութիւն ունեցողը) ալ կուլայ , դադագոբ-  
ուան ալ . առաջինը ուրախութեան արտցունք  
կը դլսորէ . երկրորդը՝ տրտմութեան : Առա-  
ջինը՝ իւր լացը գիաէ բայց վերջինը՝ յանդէ-  
տը կուլայ : Մին՝ ի դրդմանէ , և միւսն՝ ի  
ըստ դիպաց :

Առաջինը՝ դրդման արժանիքը տարապայ-  
ման աշխատութեամբ դնած է , վերջինը՝ որ  
անկէ զուրկ է , արժանիքը՝ դէպքերէն կա-  
կընկալէ . չէ աշխատած , որ դրդում ունե-  
նայ : Նախ՝ աշխատելու ունեցած պարտութեա-  
նեանց համար պիտի աշխատի և յետոյ դրդման-  
զի դրդում վաստկելու համար իբրանէ աշխա-  
տութեան պարաի նա դիմել , և հուսկ յե-  
տոյ իւր ուղիղ ընթացքը կանոնի տակ ձը-  
գել :

Դէպքերն այն ատեն հարազատ արժանիք  
և սուրբ դրդում՝ կը պարգեւեն մարդպա ,  
երբ մարդս աշխատելու ջերմ յօժարութիւն  
ցուցունէ և նոյնը ի դործ դնէ :

Փափաք ո՞ր չափով ունենաս , նոյն չափով  
կը չափուի յառաջադիմութիւնդ :

Աշխարհիս հաստին անդին ճշմարտութիւ-  
նը դգուէ , որ անդին փառքդ չմահացնե-

լով՝ ձեռքք անցընես թաւիտենականութիւնդ ,  
որ տեղի պիտի ունենայ ի կատարած աշ-  
խարհի : (1)

Նայէ՛ որ հոս պատժուեցար Տահուածք հոն  
ալ չպատժուիս գյուղուն , որպէս զի ձեռքովդ-  
հենակէ պատիմնելու դատապարտած չըլլաս  
անձդ :

### ՊԱՏՈՒԻՐԱՆԱԶԱՆՑՈՒԹԻՒՆ

Հարկ եղաւ մեզ նորին աւելի աղէկ բացա-  
տրել այս կերպ :

Մեր Նախահարք (Ադամ' և Եւա ) երբ ըս-  
տեղծուեցան ի հոզայ , Աստուած անոնց սիտ-  
ւանանդիւնը մէկ կողմ ձգելով , շարը բարիէն ,  
այսինքն՝ հապանդունիւնը՝ անհապանդունիւնէն որոշե-  
լու կարողութիւն և ազատութիւն պարգե-  
ւեց անոնց , և ստեղծած օրէն օքնուէ տակ

(1) Ի կատարած աշխարհի Աստուծոյ հրամանը  
Գարբիէլեան փողով պիտի հնչէ ի լուր ամենեցուն :

Այն պանչելարուղիս « շունչը » պիտի աւետէ  
մեր « մահուան » մաքրութիւնը , որ մարմնով հոգ-  
ւոյ հետ վերստին միացած ժամանակ՝ կարենանք  
անվրդով ներկայանալ մեր Ահարկու Դատաւորին  
առջեւ :

մուած ըլլալնին իմացնելու դիտաւորութեամբ՝  
առջեւնին իվսոր պարուէք մը դրաւ :

Նախահարք չճանչցան իրենց շնօրհուած  
այդ անդին ազատութիւնը և անհնազանդ  
գտնուեցան Սաւեղծողին դէմ . ուստի և  
Սաւեղծողն իսկ առանց մատուցած դուքները  
ետ առնելու անոնց վրայէն՝ ալոր բանափ (Աշ-  
խարհի) մը մէջ դնել յարմար դատեց զա-  
նոնք :

Ի պատիւ մատուցած աշուանեանը , ալոր  
թողաց զանոնք , և ի զգաւշութիւն մեղաց  
ընդդէմ Փեղեւէ Տարուցանելիք պատուիրանացը  
« բանետ » դրաւ . բայց բանափդ . մէջ իրեւ  
պատիւ անբանիք պարուիքանաշնչան՝ անոնց  
ուոքին շղթայ մը զարկաւ , որ է ժահը :

Արդ՝ այն որ այսօր ծնաւ վաղը այդ ժառան-  
ժուան շղթայն լուծերու պիտի պատրաստուեի  
ամենայն ցաւօք և Հեծութեամբ :

Այս եղանակու և ահա աշխարհու եղաւ  
մարդոյն համար , աղավնաբանեան աշխար բնուամը :

Երանի՛ այն մարդուն , որ Տիրոջ հրամանին  
համեմատ կը շարժի ասոր մէջ , իւղմանքը  
ձեռքէ չճգելով անդադար անոնդ կուտայ  
իրեն լայն ու կոծը և անկեղծ հառաջանքը .  
որպէս զի երբ պայմանաժամբ լրանայ , բռ-  
ոբ դռնելով կոտրելով՝ Առաքինութեան ար-

ձանառեարը ձեռքը սղմած՝ համարձակ երկ-  
նաւոր Հօր Արդարութեան Ատենին կարենայ  
ներկայանալ :

Հիմն գանքը մարդոյս ստեղծուելուն վրայ :  
Ստառուծ մարդո դիւաց դէմ (նիսպէթ )  
ստեղծեց :

Դեք ժամանակին բարէ հրեշտաներ էին , որ  
կը ծառայէին Աստուծոյ անհուն Ողորմու-  
թեանը , Առնիք նոյն դանուեցան աբնասնեան  
մէջ , հարթացան իրենց ստացած նորհաց վը-  
րայ և հնուեապէս մեղանչեցին ու ինկան Աս-  
տուծոյ երեաէն : Եւ բոլի հրեշտակներէն ու-  
րաշուելու համար « դե » անունը տոին , որ  
ու հրեշտակ ըսելէ :

Երբ ատոնք (դեելը ) երկնքէն վար թա-  
փեցան , Ստեղծողը կուզէր որ անոնց պարագ  
թարած դասերը լիցնէ , ուստի և այս ըրած  
ըլլալու նպատակու զառաջին մարդն ստեղ-  
ծեց իհողոյ :

Դեք նախանձեցան մարդոյս վրայ , իրենց  
կորուսած փառքը յափշտակել տալնուն հա-  
մար . ուստի անդրանիկ թշնամութեան պաշ-  
տանին ի դորձ դրին՝ զՄարդ խարելով :

Դեք , ժամանակին իրենց ըրածին համե-  
մատ՝ պատիմէնին դտոնն ուստի և անկէ ան-  
դին անոնց արուելիք պատիւ մը չկայ . մար-

դըս ալ՝ որ ծնածին պէս կը մեռնի, ըրածին համեմատ գտաւ պատիմը. բայց թեթև անրդ հողէ զանդուած ըլլալուն պատճառաւ. և հնարք քանի որ կայ բուն (յաւիտենական) պատժէն ազատուելու, ի՞նչ պէտք է ուրեմն մարդոյս իրենինը (թեթև) ոսոխին (բեկն) վայելած ծանրին (յաւիտենական պատժոյն) հաւասարցնել ջանալ:

Այս այն դեերը չե՞ն, որ եւայի երբ ոքէլքու պատեսնէ՝ աչքդ կը բացուի, ու Աստուած կը լաս» ըսին. այս այն դեերը, չե՞ն որ է անբանէ կը ջանային մարդոյ Աստուծոյ երեսէն ձգել, անաստուածութեան որոշներ ու դրդումներ տալով:

Ասոնք այն տեսակ թշնամիներ ըլլալով, դու որ ասոնց բացած վէրքերուն դէմ կը դընես՝ անոնց ճամբան երթալով ու «յաղթող» անունը կառնես, այդ յաղթութիւնդ. ո՞վ պիտի փառաւորէ. ո՞չ ապաքէն թաւիտենականութեան մէջ կրելիք անհնարին տանջանքներդ :

Լուի մը կճմանը դէմ յանհնարինս կը նեղուիս, և ընդհակառակն կարիճի կճմանը դէմ անդաբէց նստեր «յաղթեցի» կըսես . . . . :

Կարիճը (դեը) Աստուծոյ խիստ սիրելի եղող որբոց երանելեաց անդամ թոյն թա-

փելու ունեցած հնարքովը, քու կրած բայց իմանալ չուղած ցաւիդ զօրաւթեանը չափ ցաւեր տալով, թէկ չէ յաջողած երբէք զանոնք (զերանելիք) իրենց սուրբ ընթացքէն մատ մը անդամ ետ կեցնել, բայց ի՞նչ օգուտ որ՝ ամէն սուրբ գրիչներու առաջին նիւթն եղած ըլլալով, ամէնքը անոր ի կոր կործանումը կը ինդրեն Աստուծմէ: Եթէ բոլոր սուրբ գրեանք աչքէ անցնես, բոլորն ալ անոր դէմ սոսկալի գանդատներ կը յարուցանեն:

Գիտցիր թէ՝ այն սուրբերուն շարունակ գանդատանաց բերաններ ու գրիչներ բանեցնել տուող բանսարկուն (կարիճը) քեզի ինչե՞ր չըներ, թէ ըրածը ապօրինաւո՞րէ, թշնամիդ ըլլալուն համար, մանաւանդ դուն որ Աստուծոյ ճանբան չես երթար բնաւ, որ անոր թունալից նետերէն ազատիս :

Բայց այս մասին իրաւունք ունիս ըսելու. «Ես բան մը չեմ զգար կորիճ ըսածիդ թոյնէն, ես շատ հանդիսաւ և ոչ մէկ վրդովմունք մը ունիմ» . այո՛, այդ իրաւէ, և դուն ոչ զայն կընաս քու վրադ հաստատել, կը հաւատամ ատոր պատճառը քեզ ցոյց տալով ու զքեզ համողել ջանալով:

Հիմա կարիճին թոյնը՝ որ չես իմանար,

պատճառը՝ այն թոյնը քանի որ վրադ թափուած ու ամբողջութիւնդ անով վարժուած ու պատճառը ամենի որ չես մեռած հարկաւ երեան չպիտի ելնէ անոր զօրութիւնը, զի քեզիպէմներու համար կարիճն թափածը ծածկուած է . և յաւիտենականութեանդ համար պահուած :

Եթէ առ թոյնը, դուն իմանաս, հարկաւ փրկուած կը լլաս : Եթէ անգամ մը թշնամիդ երեան հանես, ի հարկէ ինքինքդ անոր թափած ու թափելիքներէն աղատելու համար՝ ամէն ջան ի դորձ պիտի դնես զուշութեամբ, լարուած ծուզակը չպաշարուելու և հետեաբար չլասանգելու : Բայց դուն խեզ հոգի, փոխանակ թշնամիդ անակեդ հալածելու, անոր դէպ ի դիրկը կը յառաջանաս միշտ, և այն կերպով դրկել կուզես և կը դրկես, որպէս թէ անհնար ըլլար քեզ վայրիկ մի թող տալ զայն :

Ապա ուրեմն՝ ինչպէ՞ս պիտի կրնայիր դուն քու թունաւորուած ըլլարդ հասկնալ:

Եթէ կարիճը աչքիդ առջեւ բերէր ինքինք, հարկաւ դու զայն սատկեցնել պիտի ջանայիր: Եթէ առանց աչքիդ երենալու հոգւոյդ վրայ թափած թոյնը քեզ իմացնել ապ, հարկաւ նորէն սոսկումով անկէ ազա-

տելու զօրաւոր հնարքներու պիտի դիմէիր, և ան ատեն անշուշտ պիտի փրկուէիր անկէ: Եւ կեանքդ, անդին կեանքդ անոր սոսկալի ճիրաններէն ամբողջապէս պիտի քաշէիր հանէիր . սակայն անոր թշնամութեան պաշտօնին ի՞նչ կը մնար այն ատեն . ահա սոոր համար նա ցոյց չտար քեզ վնտ ու իր թշնամութիւնը տեղը տանի լեցնէ :

Աստուած՝ իւր ողորմութեան շնորհքը չը խնայեր միշտ մարդոցմէ (ճանցողին համար կը սեմ), և բէլիարն ալ միշտ կաշխատի անոր հակառակը ընել: Արդէն ըսած ենք թէ՝ ամէն ֆշուէդ իւր հաչուանի ունի :

Հոգւոյդ ճշմարիտ իշխան Աստուած ամենակարողն է . մարմնոյդ հակառակ իշխան բէլիարն է : Իշխան ըսի . դուն ճշմարիտ իշխան մի՛ հասկնար . փա՛րդաստ . ըսել կուզեմ թէ՝ (բէլիարը) այնպիսի իշխան մ'է, որ քաղցր ու ծածուկ թոյներ թափելով մարդիկ որսալու ճարպիկութեանց մէջ քաջափորձ վարպետ մ'է, ստեղծողէն քեզի պարգևուած աղդու առանձնաշնորհութիւնդ անոր կամովին զոհելուդ համար: Ապա եթէ ընդհանուր բնութեան երկնի և երկրի Ստեղծող Արարշին անգամ մը ոտքը խոնարհիս,

արդեօք այն գաղան իշխանը քու վրադ պիտի կրնայք բռնանալ . ո՛չ երբէք : Անոր (գաղանին) բռնութիւնը իրական է , երևակայական է բռլորովին , և երբ իւր Ստեղծողէն ահուելի ակնարկ մը կառնէ , ահա մէկէն կը ցնդի , և ոյժնու շունչը իրեններուն մէջ կառնէ : Միշտ նորանոր հնարքներ կը բերէ նա առջև դզքեղ գայթակղեցնելու ու ամենասիրելի Ստեղծողիդ գրկէն գուրս հանելու համար :

Պաշտօն մը սեպեր իրեն , և անկէ բարիք աս կսպասուի , որ եթէ հնաբեն մէկէն փախչիս , ուրիշ մը կը հնարէ , վերջապէս բնութեանդ գայթակղութեան որաճորբութեան համեմատ՝ չձանձրանար զքեղ հալածելէ : Առտուծոյանունը « Աստուած » ըսելով պրտասանածիդ պէս՝ կը դողայ գաղանը և ամօթահար ետ կը գառնայ :

Այսպէս քեզի շատ մը փորձելէն ետքը կը նայի որ քենէ հաց չկայ իրեն (եթէ կարենաս յաղթել ) կանկ կառնու . և հեռուանց աչքը ընթացքէդ փոքր ինչ շեղելուդ վրայ է , եթէ դանէ զքեղ այլայլած , և ահա առաջուընէ աւելի ոյժով վրադ կը յարձակուի և նորէն կը ջանայ լարած ծուղակը պաշարել քեզ : Վայ եկեր է այն ծուղակը պաշարուողին , և բէւը երանի անոր՝ որ անե-

ընւոյթ գաղանէն հեռացաւ իբրև մարմնաւոր աչքովը տեսած ահուելի և կատաղի գաղանէ մը ահուեգողով հեռանալու պէս :

Այս այն գաղանն է որ կը դիտէ թէ շատ սուրբեր մարդկային մեղաւոր զուարճութիւններէ կատարեալ զգուշանալու կարողութեան կը տիրաման , ասոր համար չկրնար ուզածին պէս զանոնք գայթակղեցնել , կը ջանայ հիմա ալ զանոնք Աստուծոյ հետ ձգել :

Լուսաւորիչ իւր շարադրած մէկ աղօթքին մէջ կոյս բաղոքը կընէ Աստուծոյ « Հա՞նի նեղութենէ զանձն իմ » ; զի մի՛ իսպառ կորուցէ զիս նենդաւորն , որ մարտնչի ընդ իսծածուկ հնարիւք » :

Նոյնպէս նարեկացին իւր շարադրած աղօթից մէջ ինչե՞ր չըսեր , ու չաղաչեր : Անպատին մէջ երանելոյ միտքը գաղանը ինչ անաստուածութեան բաներ բերեր է . (տե՛ս , նարեկ . զԱ . և կԶ . գլուխք ) որոց գէմ Աստուծոյ գթութիւնը կը հայցէ նա իր վրայ :

Կարդա՛ ծայրէ ՚ի ծայր այդ զԱ . ու կԶ . գլուխները . ատոնք հերիք են քեզ քու աներեւոյթ թշնամիդ ու անոր թափած ու թափելիք թոյները երեւան հանելու ու զքեղ նախախնամութեան գթութեանը մօտեցնելու ու հոգիդ փրկելու :

Հիմակուան բոլոր անաստուածներուն քա-  
րոզած մոլորութիւնք շատ հին ատեններէ ի  
վեր սադայէլէն՝ սուրբերուն Աստուծոյ էու-  
թեանը վրայ մտքերը խանդարել ու գայ-  
թակղել տալու ու կորսնցնել ջանալու հա-  
մար հնարուած դաւեր են : Իսկ այն երանե-  
լիք իմանալով՝ կուրծք տուին սադայէլին  
ոռուած չար ազդեցութեանց և ազօժքով  
փարատեցին իրենց վիշտը, ամոքեցին ջեր-  
մեռանդութեամբ իրենց դառնութիւնը և  
ապահովապէս արժանացան Երկնային փա-  
ռաց անմահութեան :

Թշնամիէդ պատսպարուելու համար խրատ-  
ուէ՛, հասկցիր աշխարհիս ունայնութիւնը,  
և ինչպէս որ ծնած ատենդ անմեղ մանկիկ  
մ'էիր, այնպէ՛ ալ մեռած ատենդ անմեղ՝  
իյնաս որոշեալ նուիրական բնակարանիդ մէջ:

## Ա.ԱՏՈՒԾՄԵ

ԽՈՆԱՐՃ ՀԵՏԱԳՐՔԲՈՒԹԵԱՄԲ

ՀՈԳԵ ԻՈՒ ԲԱԺԻՆ ՍՊԱՍԵԼ

Երբ նոր ինորոյ հնարուած արուեստական  
գիւտ մը ականջիդ զարնէ և կարդալու պա-

տեհութիւն ունենաս, և առանց տեմնելու՝  
գուշակես անկէ քեզ գոհացուցիչ անձնա-  
կան շահեստ մը, այն գիւտը ձեռք ձգելու  
համար արդեօք ո՞րչափ պիտի աշխատասի :

Հնարողին կամ անոր (գիւտին) լեզուէն  
հասկցողին ոտքը կը դիմես, որ փափաքդ-  
յաջողիս լեցնել . և լսածդ՝ ոփառձէ, տեսա-  
ծըդ վեղորութիւն մացնելու նուազ կամ կատա-  
րեալյարմարութիւն քաղելով՝ ձեռքիդ ճար-  
տարութիւնը ցոյց կուտաս : Եթէ մարմնա-  
ւոր բարիք ժառանգելու համար աշխատու-  
թիւն պէտք է, հապա երկնաւոր մշտնշենա-  
կան բարիք ձեռք ձգելու համար՝ միթէ ա-  
ւելո՞րդ է :

Դուն կըսես թէ Ա. Գըքերը սուտ են, մար-  
դիկ ժամանակին շիներ են, որդիք կազեր են ա-  
նոնք. ևն : Աս և ասոր նման իսոսքեր ընելով՝  
կը բերես խօսքդ կը կապես կրօնքի վրայ,  
«այսչափ կրօնք կայ, անոնց ամէնքն ալ  
մենք պիտի երթանք Արքայութիւն կըսեն,  
ասոնց ո՛ր մէկուն հաւատք ընծայելու է ևն»  
ըսելով՝ քրիստոնէական կրօնքին վրայ ալ ան-  
տեղի կասկածներ կըյարուցանես : —

Ամէն կրօնք ի՞նչ կը կանչեն . — Աստուած .  
և գուն կը հաւտա՞ս որ Աստուած մը կայ . —  
այո՛ . — ուրեմն այդ Աստուծոյ, ինչ կերպով որ

պէտք է ազաւել , Ա . Գրաց միջնորդութեամբ սովորով , ուզզակի գիմես , կասկածդ չփառատի՞ր և չե՞ս հասկնար ո՛ր կրօնքին ճշմարիտ եղած ըլլան :

Եւ եթէ Հաւատաս Աստուծայ , հաւատալու համար Ս . Գրոց փարձը ինչո՞ւ չես ըներ , մանաւանդ որ անոնք քեզի Յաւիտենականութիւն աւետելու վրայ են միշտ :

Անկեղծ սկրով քիչ մ'ատեն աշխատիս , ու խնդրես Աստուծմէ խիզճդ հանդարաւեցնելու բաժիններ , միթէ Աստուծ իւր զօրութիւնը չպիտի՞ ցոյց տայ քեզ :

Պիտի ըսես որ՝ Աստուծ է՞նչ ի՞րադո՞ւց ո՞յ ե՞ւ ուն է՞ւն ըլլա՞ . ես ալ քեզ կըսեմ որ Աստուծած Աներեսոյն եղած ըլլալով՝ հարկաւ աներեւութաբար (տեսիլքով) աներեւոյթ հոգւոյդ հետ պիտի տեսնուի . ատ ուսունենան ինչը՞ պիտի քաղես , և ո՞րչափ զօրութիւն պիտի սահանաս , բէլիարին խղճիդ զարկած շղթայն ջարդուբուրդ խորաակելու : Դուն կեցեր , առանց քննութեան մէկէն կենես բան մը ըրկայ կըսես , Ստեղծող , Յաւիտենականութիւն չունիմ են կըսես , աչքով տեսածիս կը հաւտամ կըսես :

Հոգւոյդ ունեւ չես տեսներ , բայց անոր բարիքները կը վայելես . այսպէս ալ քարոզուած

Յաւիտենականութիւնը (Երկնից ներքին ճարտարութիւնը) թէեւ չես տեսներ հիմիկ , բայց անդին պիտի վայելես , երբ անտիս աշխատիս :

Իելքիդ վիշածին հետևել ջանալով՝ Աստուծուծոյ օրէնքները դժուարիդ գալուն համար պարապը հանել կը ջանաս , դուն ինքզինքդ Ստեղծողը որչափ որ կը ճանչնայ , անկէ աւելի աղէկ գիտե՞ս :

Աստուծած ամէն բան բարակը մաղեր է , նայէ որ դուն այն ճաղսածները գտնես :

Ի՞նչ պէտք է Աստուծոյ երեսէն իյնալու համար , դիտմամբ չոչուացութեամբ հանճար յոգնեցնել :

Ի՞նչ պէտք է , մարմնաւոր օդակցյանձնուելու համար կամաւեելի աղէկ է ըսել , հայելւոյդ մէջ կենդանատիպդ տեսնելով՝ անձդ ուրանալ և շագիդ ետևէն երթալ :

Աստուծած քեզ ազատութիւն և բանականութիւն տուաւնէ՝ չափն ալ մէկտեղ տուաւ :

Ատով շատ հեռի բաներ քեզ կը մօտեցնես , զԱստուծած ինչո՞ւ չես մօտեցներ :

Դուն մէկ ճարտար հնարագիտութիւն մը երեւան բերես , կը կարծես թէ Աստուծ ֆւր բոլոր ունեցածը քեզի է տուեր , խեղճ մարդ ի՞նչ ըրիր , պատրաստ երկաթ գտար , մեքենայներ չինեցիր , ամէն բան պատրաստ

գտար բնութեան մէջ, ու անոր կտորիկ մը աշխատութիւն թափեցիր. — Աշխատութիւնդ պարբռու էր հետ բաղդատելով կըսեմ, որ անոր քով արժէք մը չունի: Դուն հողեղէն ըլլալովդ հողեղինաբար ինքինքդ կառավարելու և Ստեղծողիդ օրհնութիւններ մատուցանելու չափ միայն ստացար զօրութիւն:

Դուն ո՞վ ես, որ ուզածիդ պէս կը չափես կը ձեւս, ու ամէն հեղուկ պղտափիկ ամանիդ մէջը ողմեցնել ի զուր յանդդնելով՝ լեզուիդ ու գրչիդ առջև եկածը Ստեղծողիդ դէմ կը թափես, ապերա՛խտ :

Դուն աչքովդ տեսած բաներուդ վրայ ու զածիդ պէս (չափազանցութեամբ) միայն կրնաս խորհիլ, քանիոր այն բաներուն օրինաւոր կարգադրութեամբ՝ պիտոյքդ հոգալու մասին բացարձակ իշխան կարգուած ես:

Ուզածիդ չափ շինէ հողէն ելած երկաթներէն՝ մեքենայներ, ծաղիկներէն՝ անուշհոտ իւղեր, ևն, ևն. բայց ճանցիր թէ ասոնք փոխ առեր ու ետ պիտի դարձնես Ստեղծողիդ :

Հանապաղ աչքիդ լուսոյն ներքեւն եղող վարպետ միջատներուն անդամ խելքչես կըրնար կոր հասցնել, մինչդեռ աղատ ես հաս-

ցընելու : Կրնա՞ս ըսել չերամի որդը, մեղուն, սարդի սստայնը ևն . ասոնք իրենց արուեստը ինչ կերպով կը բանին . մանրամասնութեամբ կրնա՞ս ասոնց գաղտնեացը թափանցել . — քա՛ւ երբէք :

Ահա աչքիդ երեւցող յնչին միջատներն անդամ իրենց հնարագիտութեան ճարտարութիւնը քենէ կը զրկեն, ու չեն սովորեցներ, և այն շինածնին « մենք կը շինենք » կոր ըսելու կարողութիւն չունենալով՝ քեզի պէս « ամէն բանի մէջ աղատ եմ և խելք կրնամ հասցնել » ըսող յիմարներուն զարմանքը կը գրաւեն իրենց վրայ . Հիմա ո՞ւր կը մնայ անեցնաֆ Աստուծոյ ամէն մէկ գաղտնեաց վրայ խելք հասցնելը . . . :

Բնութեան բարիքները վայելեցիր և օրհնուեցար ներկայէն, ինչու համար ատոնց դէմ ապերախտութիւններ կրնես, և պատժուիլ կուզես Յաւիտենականութենէդ :

Աղատ ես հողին վրայ, բայց աղատ չես երիէց հաճար աշխարհիս վրայ :

Հիմա թէև աշխարհիս Երեսպալդունին ընելով ժամանակ կանցնես, բայց անդին զքեզ փրկելու համար՝ աշխարհս քեզ միջնորդ չէ կարող ըլլալ երբէք : Ամենէն պիտի զատուիս ու Աստուծոյ դէմ պիտի գտնուիս :

բեր մտքիդ առջև այնպիսի սանդուղիս  
մը , և երեւակայէ թէ՝ այն սանդուղիսքին էն  
բարձր աստիճանը Ստեղծողիդ ոտքը յափրշ-  
տակած է , և էն ստորինը՝ քու ոտք : Ար-  
տօնութիւն ունիս որ այն աստիճաններէն  
վեր ենես , բարձրանաս , մինչև Ստեղծողդ ,  
անկէ անդին ի՞նչ կերպով պիտի կրնաս անց-  
նիլ , յիմա՛ր . Աստուծոյ հրեղէն շանթերը քեզ  
ազատ կը թողո՞ւն , և ճամբայ կուտան որ ան-  
վրդով անցնիս : Փսոր փսոր ըլլալով՝ վար  
թափիլ կուղես նէ՝ անցնելու ժո՞յն ըրէ :

Դուն մեղքերը բնաջինջ ընելու տեղ՝ անոնց  
ձեւերը կը փոխես , և ճշմարտութիւնը մե-  
ռաւ կարծելով՝ ուզածիդ պէս հալածել կու-  
զես անոր անմահ անունը :

Գիտցած եղիր որ ճշմարտութիւնը երբէք  
չմեռնիր , այլ կանկ կառնու . ճշմարտու-  
թիւնը իրեն զոհ ընելու ելնողը՝ ինք անոր  
մանգաղին տակ զոհ կերթայ :

Ճշմարտութիւնը կեռնէ , զանի շարչարովը  
Մոհ :

Լոյոր խաւարի համար առի՞ր կը կարծես :  
Գուն անիրաւութիւնը կը յարդես , բայց  
անիրաւութիւնը մինչի որ զքեզ հողին տայ՝  
քեզ բարեկամ կը ձեւանայ , անկէ ետքը քե-  
նէ երես պիտի դարձնէ , հետդ մէկտեղ հո-

զը չպիտի՞ պլուի . անդին ի՞նչ պիտի ընես ,  
օգնական մը չունիս . . . . .

Երբ ցաւրտ անկողնոյդ քով տխուր ճգնա-  
ժամը վրադ թռի , խղճիդ պատրաստած  
ի՞նչ ունիս . անդին ի՞նչ պիտի ընես , օգնա-  
կան չունիս . . . . .

Աստուած քեզի նիւթը տուաւ , որ տու-  
ար անոր հրամանին համեմատ շինես :

Գուն ոչ քուկին , ոչ նիւթոյդ և ոչ տանդ  
յարդը չես ճանչեր :

Զե՞ս մտածեր , զախարհ շատ կը սիրես ,  
բայց ինչո՞ւ զքեզ նա մէջէն դուրս կը վոքն-  
տէ , հողին մատնելով :

զերկինք չես սիրեր , բայց նա իւր մէջը  
պիտի առնէ քեզ , քանի որ հաւատարմաքար  
խօսք տուած ըլլալով , իւր խօսքին տէրն է :

Աշխարհի հաւատարիմ ծառայութիւն ընե-  
լու համար ինքդինքդ չարաչար կը տանջես ,  
բայց երկնից համար ամենափոքր նեղութիւն  
մը կը ել չես ուզեր . տե՞ս հիմա թէ թշնամ  
ւոյդ՝ թէ բարերարիդ համար կապրիս , կըր-  
նաս հատկնալ :

Անդին համար հոս երբ նեղութիւնյանն  
չես առներ , Անդին պիտի առնես բայց սով-  
ողանելեամբ և հշոնվնասոբաննեամբ :

Հո՞ն բիւրաւոր վայեր արժէք չունին .

( դեռ չմեռած՝ ողսրմելեաց վայեր ալ քու  
առջեւ արժէք չունեին ) :

Ահարկու Դատաւորը իւր բերնէն հրացայա  
աչօք բանջան պիտի որոտայ քեզի դէմ :

Ե՛տ ( աշխարհ.ք ) դառնալ պիտի ուղես .  
բայց ի՞նչ օգուտ որ պիտի տեսնես թէ Յա-  
ւիտենականութեան մէջ քոփսիոնին չկայ :

Աշխարհի վրայ անդադար վայրահաչ ժար-  
պառն լեզուդ՝ որ անմեղները գլխէ հանելու  
համար կը թափէիր ամէն դի , Անդին այն  
սարսափելի որոտման առջեւ չէ թէ խօսիլ ,  
այլև ոչ մէկ պրկուն.ք անդամ չէր կրնար  
շարժեցնել : Ահա անխօս և անմոռունջ՝ արձա-  
նի մը նման՝ կեցեր այն կայծակին առջեւ , ա-  
նոր անդարձ հրամանին կսպասէ , որ իւր ար-  
ժէքը գտնէ :

Կը գտնէ ա՛ագորդնը իւր արժէքը , և կը  
մատնուի ի վերջոյ ի գերութիւն անմահ և  
արդար վրէժինդրութեան :

Ահա փառքն աշխարհ.քի , և ահա տան-  
ջան.քն երկն.քի :

Անխոհեմութեամբ Ֆէր էրսուեցաւ չափա-  
զանցութեամբ՝ ազեւ :

Հասկցողին այսչափս բա՛ւ է :

Բարի բան բարի բարք բարբանի .

Եւ չար ջան ջնջին ջուրակ ջատագովի :

## ՄԵՂՐԸ Ա.Ի ՈՒ ՄԵՂՈՒՆ ԴՈՒՐԸ

### ՎԹՆՏԸ

Իւրաքանչիւր անհատ այս աշխարհիս մէջ  
ինքզինք միմիթարելու համար՝ ճամբայ մը  
գտեր է կերթայ :

Ո՛ըը և իսկ ո՞րն ալ և իսկ ո՞րն : Ճշմար-  
տութիւնը այն է թէ՝ բրածիդ շատեր հա-  
մոզուելով՝ իրաւունք տան :

Աղէկ բան մը գէշի մը ձեռք կը տեսնես .  
իրաւունք է որ բանը պաշտպանես , և յեւը  
ատես :

Եթէ բանը պաշտպանեցիր , իսկ ետք . և եթէ  
յեւը պաշտպանեցիր . իսկ յեւք :

Շատ ատեններէ ի վեր ամէն Քրիստոնեայ  
կրօնաւոր մարդոց վրայ տեսակ տեսակ զրոյց-  
ներ տարածելով շատերը գայթակղեցան :

Գայթակղելու հարկ չկար երբէք . քու  
հաւատքդ կրօնաւո՞րն է . գուն կրօնաւո-  
րին քարոզածէն ( գրքերէն ) փոխանակ օրի-  
նակ առնելու՝ կելնես կրօնաւորներէն կառ-  
նես , և ինքինքդ կը նուաստացնես :

Եթէ կրօնաւոր մը իւր կոչուը արծանաւոր  
չէ , ասոր համար հաւատքէ ելնելու է :

Հաւատքդ կրօնաւորին համար կը պահե՞ս  
Մեղուն խոյնց ունի ըսելով՝ մեղը ինչո՞ւ  
կանարգես :

Հիմակուան կրօնաւորաց ի՞նչ կը զարմա-  
նաս . նոյն իսկ Քրիստոսի Տեառն մերոյ աշ-  
խարհի վրայ ակն յանդիման ժուռ եկած ա-  
տեն , զինքը ու իւր հրաշքները աչքով տես-  
նելով և ամբողջ ազդի (Հրէայ) մը կորստեան  
պատճառ եղողներն , այն ատենուան կրօնա-  
ւորներն չեի՞ն մի :

Հիմակուանները՝ ո՛չ ԴՔրիստոս աչքով տե-  
սած են և ոչ ալ անոր հրաշքները . ամէն տե-  
սակ դ այթակղութիւններ կուտան ըսելով՝  
հաւատքէ ենելու ի՞նչ իրաւունք ունիս . Գու-  
ռ ո՞ւ ո՞ւ միշտ բուրու վառէ :

Անոնք այն կերպով զիրենք միսիթարելու  
վրայ են աշխարհի վրայ , դուն ալ նայէ որ  
այն տեսակներուն ճամբան չերթալով՝ ու ա-  
նոնց ընթացքէն չգայթակղելով՝ ինքինքդ  
ճշմարտապէս կարենաս միսիթարել:

Արժանաւորութիւն ունեցող կրօնաւորին  
տուր միայն յարդանքդ , որ ըրածիդ հոգ-  
առնես :

Եթէ կրօնաւորը ձեռքդ դործիք մը ըրած-  
կրօնք կործանելու հետեխս , դիտցած եղիք  
որ դուն անկէ առաջ պիտի կործանիս , և

ինքինքդ ալ պարսաւածներուդ կարգն ան-  
ցուցած ըլլալսվ միանդ ամպն :

Ըբածդդ եթէ բարի է , վարձքդ դուն պի-  
տի վայելես , եթէ չար , պատիմը դուն պի-  
տի վայելես : Քու քրկութիւնդ ու քու կո-  
րուստդ քու ձեռքդ է : Ուրիշն չարութե-  
նէնազար ըլլալսվդ օրինակ առնելու՝ բարու-  
թենէն ալ բոլորովին ազատ ես նոյնը ընելու :

Գուն քու պարտքդ միայն ճանչցիր , սեպէ  
թէ ամէն մարդ դէշէ , դուն նայէ որ քու  
պարտքդ ճանչնաս ու աղէկ ըլլաս . ասով կը  
յազթես աշխարհի :

Պարտքդ է նախ և աղէկը գէշէն որոշելու  
ունեցած կարողութիւնդ ի գործ դնել և յե-  
տոյ ճանչնալ ինքինքդ :

Ըստ դիպաց բանի մը ձեռնամսին ըլլալ-  
չըլլար . խորհէ՛ , խորհածդ սիրով շինէ , և յա-  
րատկւութեամբ ոսկեզօծէ , այն ալ և եթէ  
արժանաւորութիւն ունի աշխատանքիդ :

Օքնակ՝ ուրիշէն ա՛ռ , բայց հործ՝ քենէ՛:  
Մեկուն տրուած թոյնէն քեզի վնաս չգար ,  
եթէ վրադ փորձը չընես անոր : Մեկուն տըր-  
ուած կերակուրէն քեզի օգուտ մը չգար ,  
եթէ վրադ փորձը չընես անոր :

Իրարու կապուած են մարդիկ , բայց ա-  
մեն մարդ իրեն համար կապրի :

Այդ ամէնը կանցնի՛, միայն ըրածդ քովդ  
կը մնայ . — կամ չո՞հ և կամ խրառագ :

Մատանայն գէշ է ըսելով , սասանային  
ցուցուցած ճանբա՛յն երթալու է :

Խելքդ գլուխը ժողուէ՛ . ըրածներուդ չա-  
փըն անցած է , մահը մօտեցած է քեզ , ժա-  
մանակդ կարճ է , ապաշխարանքդ մի՛ ուշա-  
ցըներ . մէյ մ'ալյանկարծ ծանր հիւանդու-  
թեան մը կը բոնուիս , ախտիդ սաստկու-  
թենէն ապաշխարելու ատեն չես կրնար ու-  
նենալ , հոգւո՞յդ մի նայիս մարմնոյդ մի .

Մեռնելէդ վերջն ալ նորէն աշխարհը ետ  
չպիտի դառնաս , որ առջի ըրածիդ ապաշ-  
խարանքը քաշես :

Մի անդամ ծնար , մի անդամ կերթաս ,  
ու մէ անդամ յաւիտեան պիտի պատժուիս :

Նայէ որ մէ անդամ յաւիտեան պատժուելու  
տեղ՝ մէ անդամ յաւիտեան վարձատրուիս Երկ-  
նաւոր Հօրմէդ՝ որ յերկինս է , և որ միշտ  
բարիքդ կուզէ :

«Ազգային գրադարան



NL0108802

